


ՍԻՈՆ



Ս. ՏԱԿՈՐԹԱՆՑ ՎԱՅՐ ԵՎՅՈՑ ՑԵՐՈՒՄԱԼԵՄ

«Սիոն»، مجلة ارمنية شهرية، دينية، أدبية، ثقافية، للغة والبيان.
"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲՈՎ. Ա. ՆԴԱԿՈՒԹԻՒՆ



	ԵՐԵ
Կոնդակ՝ Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետեան Ս. Զատկի ընուհաւորական գիր՝ Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետեան	81 84
Ս. ԳՐԱԿԱՆ	
— Օսարականը	85
ԿՐՈՆԱԿԱՆ	
— Մրկու նամբաները	ԳԵՂՐԴ Ս. ՃԻՆԻՎԻԶՆԱՆ 88
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ	
— Քրիսոս՝ պատարագեա՛լ . . .	ՀՄԱՑԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ 91
— Բնուրիւնն ու մարդը	Գ. ՃԱՐՏԱՐ 92
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ	
— Ֆիլատէֆիոյ հայերեն ձեռագիրները	ԶԱՒԵՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ 93
Խորհղակցութիւններ նամազործակցութեան մժին ուրց	ԱՆԺԵԼ. ՔԵՆԵԱՆ 96
ԳՐԱԼԽՈՍԱԿԱՆ	
— «Գրչութեան Արվեստի Լեզվական – Քերականական Տեսությունը Միջնադարեան Հայաստանում»	Ն. ԵՊՈ. ՇՈՎԱԿԱՆ 98
Յայտարարութիւն	101
Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Վասեմ. Նախագահը՝ Տքր. Փօքէ Ազերտս Բէրտիկան եւ Հայկական բաժնի վարիչ Պր. Ռուպէ Կիւլպէնկեան իրենց տիկիններով վերսին մեր մէջ	102
Գերե. Տ. Հայրիկ Մրբազանի Արքութեան Տրւչութեան Հայրապետական Կոնդակը	108
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄէՆ	
— Հեռագիրներ	109
— Եկեղեցականք – Բեմականք	109
— Պատօնականք	110
Զեկոյց Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան – Համալսարանական Կրաքուսակներ	111

**ՍԻՈՆ -ի Տարեկան Բաժնեգինն է,
բոլոր Երկիրներու համար, Անգլ. Շիլին 20**

**Redaction of the Armenian Monthly SION
Armenian Patriarchate,
P. O. B. 4001
Old City - Jerusalem (Jordan)**



ՍԻՐԱՆ

Լ.Բ. ՏԱՐԵ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1964

Ապրիլ

Թիւ 4



ԱԶԳԱԾ ԾԱՌԱՅԻ ՔԻ ՈՂՈՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՅԵՒԿԱՄՕՒ
Ազգական պատուական է Կթական սեւան չափոց ծզջրագոցն
ՊԱՏՐԻԱՐք ՀԱՅԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾՎՐ ԱԹՈՒՈՅ ԱՐԱՐԱԿԱՆ ՎՐԱՅԵ-
ԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ ՄՐԳՈՅ ԷԴՄԻՎԾՆԻ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԵՎԼԻԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՏԵՐՏԼԵՒԿՆ, ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՀԱՅՈՅ ԵՐՈՒՍԱ-
ԼԵՐԻ Ի ՔՐԻՍՏՈՍ ՍԻՐԵՑԵՆԻ ՊԱՏՈՒԱԿԱՆ ԵԼԵՅՈՐ ՄԵՐՈՅ, Ի ՄԱՅՐ ԱԹՈՒՈՅ ՄՐԲՈՅ ԷԶ-
ՄԻԱՆՈՅ Ի ԴԱՀԵ ՄՐԲՈՅ ՀՈՐՆ ՄԵՐՈՅ ՔՐԻԴՈՐԻ ԼՈՒՍԱԼԻՈՐԾԻ ԵՒ ԳԱՀԱԿԱԼ, ՆՈՐԻՆ,
ՈՂՁՈՒՑՆ ՀԱՅՐԱԿԱՆ ԵՒ ՕՐՃՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ:

ԱՅՍՈՒԾՈՅ ողորմութեամբ Սուրբ Էջմիածնէն ճամբայ ելանք անցեալ
տարի, լոյս զզ սցումներով լեցուն, և հասանք Սուրբ Քաղաք Երուսաղէմ Կի-
րակի, հոկտեմբեր 13/ն, Զերդ Արքազնութիւնը, Զեր միաբանութիւնը և հա-
մայն հոյ հուտառացեալ ժողովուրդը, բացիք Զեր սրտերը Մեր առջե և Մեզ
Ընդունեցիք ցնծութեան և օրհնութեան աղաղակներով:

Մենք ծունկի եկանք նախ Գլխադիր Սուրբ Յակոբայ Սեղանի առաջ և Մեր ուխտը կատարեցինք, և ապա եղայրական սիրով ողջագուրուեցանք Զերդ Սրբազնութեան և Զեր զինուորեալ միաբաններուն հետ Մնացինք Զեր յարկին տակ 21 օրեր։ Սուրբ Քաղաքին մէջ, ամէն օր սուրբ եղաւ Մեզի համար, ամէն օր Տէրը նոր ուրախութիւն մը պարզեց Մեզի։

Եիրակի, 20 հոկտեմբերին, երկիւղածութեամբ սուրբ պատարադ մատուցինք Փրկչի Սուրբ Գերեզմանին վրայ և Եիրակի, 27 հոկտեմբերին՝ Սուրբ Յակոբայ Սեղանին առջև, ալօթելով աշխարհի խաղաղութեան, Հայ Եկեղեցւոյ անսասանութեան ու Հայ ժողովուրդի բարօրութեան համար։

Հոկտեմբեր 26-ին, Պատրիարքարանիդ կամարներուն տակ, ողջագուրուցանք Մեծի Տանս Եիլիկիոյ Շնորհազարդ Խորէն Ա Կաթողիկոսի հետ, վերահստատելով միտսնութիւնը և ներքին խաղաղութիւնը մեր եկեղեցին, ինչպէս նոյն նպատակով ողջագուրուեր էին 1651-ին Սուրբ Քաղաքիդ մէջ, նոյն կամարներուն տակ, երջանկայիշատակ հայրապետները՝ Փիլիպոս Ա Աղքաղին, Սուրբ Լոյմիածնէն և Ներսէս Սերոստացին, Սիսէն եկած։

Իսկ հոկտեմբեր 15-ին, Մեր և Զեր նախագահութեամբ, տեղի ունեցաւ Սուրբ Յարութեան Տաճարի վերանորոգութեան համազգային կեդրոնական յանձնախումբի լիտումար ժողովը, որուն որոշումները ապահովեցին՝ առաջադրուած սուրբ նպատակի լիտուատար յաջողութիւնը։

Մեր այցելութեան առթիւ ծանօթացանք Սուրբ Աթոռիդ սրբավայրերուն, կրթական և մշակութային հաստատութիւններուն, տպարանին, գանձատան, ինչպէս նուե Զեր միաբանութեան և անոր մեղուածան աշխատանքին՝ Զերդ բարձր Սրբազնութեան հեղինակաւոր դեկավարութեան ներքեւ նատուրախ եղանք տեսնելով Զեր կազմակերպուած կետնքը, Զեր զործունէութիւնը և Զեր ապազայի սքանչելի ծրագիրները՝ ի շինութիւն և յառաւել պայծառութիւն Զեր Առաքելական Սուրբ Աթոռին։

Անսահման ուրախութիւն է Մեզի համար յիշել նաև այն չերմ վերաբերումը և ընդունելութիւնը, զորս վայելեցինք սուրբ տեղեաց մէջ՝ Յորդանանեան պետական բարձրագոյն իշխանութեանց կողմէ։ Մենք այս բոլորին համար երախտապարտ ենք մանաւանդ Յորդանանի բարեխնամ թագաւոր նորին Վեհափառութիւն ՀիմԱլին Ա-ին։ Թող Աստուած խաղաղութեան և բարօրութեան մէջ պահէ Յորդանանի Սուրբ երկիրը և իր բարեհողի արար ժողովուրդը։

Այժմ վերադարձած ենք Մայր Աթոռ Սուրբ Լոյմիածնին։

Սակայն յաճախ Մեր մտածումը և Մեր սիրով Զեզի հետ է և Զերդ Ամենապատուութիւնը Մեր կեանքին մէջ ներկայա Այսքան շատ են և այնքան չերմ ու կենդանի Սուրբ Քաղաքէն, Սուրբ Յակոբէն և Զեզմէ Մեր բերած

185-98

յիշատակները, որ յաճախ անոնք տիրական կը դառնան Մեր հոգւոյն մէջ ու երազը կը յաղթէ իրականութեան։ Մ'եր սոյն զրով, անզամ մը ևս կ'ուղէինք Զերդ Ամենապատութեան յայտնել Մ'եր չնորհակալութիւնը այն բոլորի համար, որ Դուք կենսագործեցիք Մ'եր Երուսաղէմ այցելութեան առթիւ։ Դուք ոչինչ խնայեցիք, որպէսզի Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայութիւնը Սուրբ Տեղեաց մէջ իր բարձրագոյն մակորդակին վրայ մնայ միշտ։ Դուք փառաւորեցիք Հայոց Հայրապետը և Մայր Աթոռը, և այսպիսով փառաւորուեցաք մասնաւանդ Դուք, արդարօրէն։ Աղջ լեռուք, սիրեցեալ Եղբայր Մ'եր, և Զեր գարձքը կատար։ Մ'ենք կ'աղօթենք, որ Զեր Աթոռին վրայ և Զեր զործին մէջ մնաք հաստատ ու անսասան, խաղաղ ու անվրդով, միշտ լիութեանը մէջ Զեր իմացական և հոգեկան ուժերուն, միշտ պայծառ հաւատքով ու նուիրումով դէպի Հայ Եկեղեցին, դէպի հայ ժողովուրդը և դէպի Ամենայն Հայոց Սուրբ Էջմիածինը։

Փրկչի իշման Սուրբ Սեղանէն Զերդ Արբազնութեան կը յղենք եղբայրական անխառն սիրոյ չերմագին ողջոյն և մաղթանքներ բարի, մաղթանքներ սրտարուխ, որ լուսաւոր ու փառաւոր մնայ միշտ Զեր կեանքի ուղին։

«Աստուած յուսոյ՝ լի արացէ զՁեզ ամենայն խնդուրեամբ եւ խաղաղուրեամբ, առաւելով Ձեզ յուսով՝ զօրուրեամբ Հոգւոյն Արքոյ» (Հոռմ. ԺԵ. 13) Ամէն։

Տուա Կոնդակս ի 24-ն յունուարի,
1964 Փրկչական ամի,
և ի տումարիս Հայոց ՈՆԹ,
ի մայրական Արքոյ Եշմիածնի։

Հմր. 472



Արքային կամաց առաջնային պատճենագործությունների համար պահպան և արտադրություն

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆԻ ԿԱՐՔԻԳՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՐԻԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ



ՆԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ԵՒ

Կ Ա Թ Ո Ղ Ի Կ Ո Ս

ԱՄԵՆԱՑՈՑԻՑ
ՀԱՅՈՑ

Մարտ 1964

Ս. ԷՇԽԱՄՏԻՆ

Ա՛ 282

ԱՄԵՆԱՑՈՑԻՑԻ

Տ. ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԵՐԵԱՆԻՆ,
ՄՐԱՎՃԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՀԱՅՈՑ ԵՐՈԽԱՋԱՄԻ:

Ս. ԵՐՈԽԱՋԱՄԻ

Ամենապատիւ Արքազան Եղբայր,

Քրիստոն հռաւափառ Յարութեան աւետիսը, վերօնին ուրախութեամբ կը լցնէ մեր յուսոցեալ ուժեր զի Ասուծոյ Արդին «յարեաւ ի մեռելոց եւ յարութեամբն իւրով մեզ զիկանս պարզեւեաց»:

Մեր սիրեն ալ լցուն այս Առւր ուրախութեամբ, Փելչի Խջմոն տեղէն՝ Ս. Էջմիածնէն Մենք Ելքայրական սիրոյ ողջոյն եւ ասուսձային օրինութիւն կը բերենք Զեզ Ամենապատութեան, Արքոց Յակութեանց զիմուռեալ միաբանութեան եւ մեր հաւատացեալ բոլոր գուտիներուն, զեւմազին աղօրինվ ու Տեր զիեզ բոլոր անսուսան պահէ, անփոր ու անվտանգ, խաղող ու անվերդով, եւ յաջորդութեամբ պատիւ Զեր բոլոր եկեղեցակն ու ազգանուեր գործեր:


Յարուցեալ Փելչի Շնորհներով բոլ առաւել զօրանայ եւ պայծառանայ հայոց քրիստոնեական լոյս հաւատելու եւ Հայ Առաքելական Եկեղեցին ու խորիսն եւ գերայոյն գրաւականը մեր ազգի պահպանման ու զրատեման:

Թող անօսութ ու միօտ ծաղկեալ մնայ մեր Ս. Ելքեղիցին եւ մեր հաւագատ ժողովուրդը, սիրոյ եւ միաւթեան վեճին վրայ, խաղող կեանիով ու արդինաւէս աշխատանիով:

Թող առաւել ամրապնդուի խաղաղութիւնը ամբողջ տէխաւենի մեջ եւ ժողովուրդները բոլոր զիւար ողջունեն իրեն եղբայրներ եւ իրեն որդիները միեւնոյն Ասուծոյն, առաջիշտ Երկնի եւ Երկեր:

«Քրիստո յարեաւ ի մեռելոց»:

Ծնորն, առ եւ խաղաղութիւն Յիսուսի Քրիստոն Եղիցին ընդ Զեզ այժմ եւ յաւիտեան. առեն:



ՎԱԶԳԵՆ Ա.

ՆԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՑՆ ՀԱՅՈՑ

Ո. ԳՐԱԿԱՆ**ՕՏԱՐԱԿԱՆԸ**

Հայուսակուրդները. — Քաղելիսոյ մէջ, Օտարականի քարոզաւթեան նախօրեակին, մարդոց վերաբերմունքը նոր Ռւսուցչի նկատմամբ աւելի քան սիրալիք էր: Շնորհիւ երկրի մեղմ կլիմային և հաճելի շըրջապատին, կեանքը խաղաղ էր և քաղցր: Լիձը, կանաչազարդ սարերը և պայծառ երկինքը, կը սահզծէին հմայիչ համայնապատկեր մը: Խոկ Օտարականին խօսքերու բացը, հագիները տաքցնող, այդ իրականութեան կուտար արտակարդ նկարողիր մը, անսւրջներով և աստղերով դեղազարդ նման վեհավայրի մը մէջ էր անտարակոյս որ Յակոր Նահապետը օր մը գլուխը քարին դրած, տեսու երկնքի աստղերուն մէջ իրմէ բխող գալիք սերունդները և երկինքն երկիր ելեկչող հրեշտակները, երկինքն ու երկիրը իրար կապող սանդուխի մը վրայէն:

Այն օրերուն երբ Օտարականը կը շըրջէր Քաղելիսոյ քաղաքներն ու գիւղերը, տակուին երկինքը փակ չէր մարդոց հոգիներուն տաջեւ: Ամպերը լոկ վարագոյրներ էին և Աստուծոյ գէմքը կ'երեւար անոնց ետին, որովհետեւ այդ պատկերը տակուին մեռած չէր սիրերու խորը: Հաւատաւար ամբոխը երկիւղած և լեցուն ապագայի երազներով, կը հետեւէր նոր Առաքեալին, հոգիւի սրինգէն առաջնորդուած ոչխարներու հօտի նման:

Հակառակութիւնները շատցան երբ Օտարականը հրաշտագործել սկսուեւ Փարիսեցիները և Օրջնաց Դպիրները խոռված ու գայթակղոծ այս անօրինակ երեսյթէն՝ որ մէկ կողմէն իրենց տկարութիւնը և միւս կողմէ ժողովաւրդի սքանչացումը կը մատանանչէր, ցաւոծ հոգիով կը գոլարուէին, շատ գտնելով ըսուածն ու պատահածը: Օտարականը տաիթ չէր վախցներ հարուածելու անոնց արտաքին ջերմեանդութեան ներքե թաքնուած բարոյական սնանկութիւնը: Նոյնիսկ Ան-

տիստոս Զորբորդապետը լսելով Մհծ Ռւսուցիչի հրաշտականը, ուզեց զինքը տեսնել: Օտարականը խոյս տռւաւ, որովհետեւ գիտէր թէ Անտիպոսի անհաւատութիւնը կարելի չէր բուժել հրաշտականը:

Օքնքն ու մարգարէները՝ ըստ Օտարականին, վերջ կը գտնէին Ցովհաննէս Մկրտիչով, ինքը մեկնիչն ու երաշխաւորն էր գերագոյն վարդապետութեան մը՝ իրմով սկզբնաւորուած, որ երբ բաղդատուէր հինին հետ, կը նմանէր ոյժէն ճարձատող նոր գիտիին, զոր անխոնեմութիւն պիտի ըլլար կարկտուած արկերու մէջ դնել, ևս եմ կեանքի հացն ու ջուրը, ով որ ինձի կուզայ՝ պիտի յագենայ: Ես եմ ծառը որուն հունաց Աստուած դրու այս աշխարհի մէջ, որպէսզի իր հովանիին ներքե հաւաքուին բոլոր մարդերը, Անոնք որ իմ մէջս կը միանան, պիտի ծաղկին ու բարգաւածին վազուան համար: Ով որ կը հաւատայ ինձի՝ պիտի ունենայ յաւիտենական կեանքը»:

Փարիսեցիները գայթակղած այս խօսքերէն, կ'ըսէին իրարու բարձրաձայն: «Այս Մարդը ինչպէս կրնայ այս խօսքերը ըսել, Մովսէս որ մեզի տուաւ Օքնքը, և Մարգարէները՝ որոնք մեզի բերին ապագային յոյսն ու հաւատքը, չը պահանջեցին որ իրենց հաւատանք, սակայն այս Մարդը, Նազարէթի ծանօթառագործի տղան, որուն պարագաները գիտենք, կը յաւակնի ըսելու թէ ինքը երկինքն եկած է, և թէ աշխարհը իր միջոցով միայն կրնայ փրկուիլ, ուտելով իր մարմինը և խմելով իր արիւնը»:

Դպիրներէն ոմանք մօտեցան իրեն և հարցուցին զայրացած: «Ո՞վ ես Դուռնա:»

Օտարականը նայեցաւ իր շուրջի բազմութեան, նման մարդու մը որ իր ցաւին մէջ տակուին կը պահէ միխթարանքը վազուան և հպարտութիւնը անցեալին, ապա ըստաւ:

«Ես այն եմ որ ըսի ձեզի: Ան որ զրկած է զիս այս աշխարհ, ճշմարիտ է, և ինչ որ ունիմ, իրմէ ձեզի կը բերեմ: Հնչած է արգէն ձայնը և կ'արձոգանգէ ականջներուն և սիրահրուն խորը, եր-

կինքէն ինկած կայծակի մը պէս, որպէս զի լուսաւորուի ճամբան մարդոց: Ես եմ հոգիւն ու դուռը ոչխարհներուն, ով որ ինձի կուգայ պիտի փրկուի, որովհետեւ գինը պիտի ըլլայ իմ արիւնիս զոր Ես եկած եմ թափելու մարդոց փրկութեանը համար:

Մանուկը որքան որ ծծել ուզէ իր մօրը կաթէն, այնքան աւելի մայրը հաճոյք կը զգայ իր տուածին համար: Երկնաւոր Հայրը գիտէ ձեր կարիքները և զրկած է Զիս գոհոցներու համար զանոնք: Ես եմ ճանապարհը և բացուող դուռը, ով որ իր առջե կը դոցէ զայն, որդի է դժոխքի և կորսեան:

Ամբոխը զայրագնած սկսաւ քրթմնջել. «Միթէ՞ մենք որդիները չենք Արքամամու, որուն փրկութիւնը խոսացուեցաւ: Մենք ենք Ընարեալ ժողովուրդը, և առոր համար է որ մեր ուսերուն առած կը տանիք դարերով, Աստուծոյ Օրէնքն ու պատուիրանները»:

Օտարականը քմծիծաղով նայեցաւ տըրտընջացողներուն, յետոյ ըստու. «Լսեցէք ինձի, այս բոլորը կը նմանին հօր մը՝ որ վեց կոյր և մէկ տեսնող զաւակներ ունէր: Հայրը աշք ունեցող հօթներորդ զաւկին խնամքին յանձնած էր ի ծնէ կոյր իր վեց զաւակները: Ան էր որ զիրենք դաշտի աշխատանքներուն կը տանէր և երեկոյեան կը վերադարձնէր տունը: Կոյրերը ստկայն կ'ատէին իրենց աչք ունեցող եղբայրը և կը նախանձէին անոր, նախանձը կուպրէ ծաղիկ մըն է, հոգիներու յոյզը սպառող: Ինքինքը ուսող կրտք է ան, բայց մանաւանդ կոյր օձ մը՝ որ մահուան պաղութեամբ կը գուլարուի մարդոց հոգիներուն մէջ:

«Երբ կրտսեր եղբայրը իրենց կը խօսէր արեէն՝ որ կը չողար երկնքին մէջ, լուսնէն և ասաղերէն՝ որոնք կը լուսաւորէին գիշերը, ծաղիկներու գեղեցկութիւննէն և դաշտերու կանաչէն, չէին հուսատար իրեն, և ստախօս կը կոչէին զինքը: Օր մը իրենց հայրը զործով հեռացաւ քաղաքէն: Վեց կոյր եղբայրները համաձայնեցան աչքերու լոյսէն զրկելու իրենց կրտսեր եղբայրը, որպէսզի այս վերջինը

չծաղրէր զիրենք իր պատմած սուտերսվը: Անոնք բուլորը միահամուռ յարձակեցան իր վրայ և ըսին անոր, ընկունէ այժմ մեզի հետ, թէ Աստուծած խաւարով ծածկած է բովանդակ աշխարհը, այլապէս պիտի հանենք աչքերդոց: Կրտսեր եղբայրը խնդրեց որ խնային իր աչքերու լոյսին, վերջին լոյսը իրենց սերունդին: «Եթէ կուրցնէք իմ աշքերը, ըստ անոնց, մեր սերունդին մէջ պիտի չգըտնուի մէկը որ տեսնէ լոյսը և պատմէ անոր մասին գոյլիք սերունդիներուն»: «Պարապ բացարութիւններու պէտք չունինք, ըսին եղբայրները, խոսապվանէ մեզի թէ գոյութիւն չունի լոյսը»: Սակայն տղան կրկնեց բարձրածայն. «Ես կը տեսնէմ Աստուծոյ լոյսը և բնութեան հրաշալի գեղեցկութիւնները և չեմ կը ըստ ստել անոնց նկատմամբ»: Եղբայրները զայրագնած կուրցուցին զինքը: Սակայն ան ունէր իր հոգիին մէջ Աստուծոյ լոյսը, և յիշատակը արևուն, լուսնին և բնութեան գեղեցկութիւններուն:

«Փամանակ մը վերջ հայրը վերադարձաւ, և իրենց բերաւ քաղաքին մէջ նոր յայտնուազ մարգարէին օրնութիւնները, և շնորհիւ այն բարիքին բացուեցան տղոց աշքերը, որոնք այժմ կը տեսնէին Աստուծոյ լոյսը: Զղջացին կրտսեր եղբօր իրենց ըրած չարիքին համար, և միաբերան գաչեցին: «Երջանիկ են անոնք որ կը տեսնեն Աստուծոյ լոյսը»:

Փաղովուրդը որ կը լսէր այս բոլորը, գոհ էր ու երջանիկ: «Ազուսը կը խօսի վարդապետը», կ'ըսէին իրարու, ույժմ նայինք իր գործերուն, որովհետեւ խոսառովուրդը առանց իրականաւթեան, երազ մըն է մարդոց տկարութեան վրայ կամար կապող: Մեղք մըն է խոսառովը երբ մարդուն ուժերը կը դաւեն անոր: Աստուծոյ պատիքը կայ բոլոր անոնց վրայ, որոնց խօսքը նետի մը պէս կապոյաները կը հորուածէն: Ամբախը ամենուրեք կը հետեւէր իրեն, ստկայն խօսքերէ աւելի կը նախընարեք հրաշքները:

Օտարականը անգամ մը երբ իր աշակերտներուն հետ կ'անցնէր շուկայի հրա-

պարտկեն, ուր զինիի և իւղի վաճառաւկանները շարեր էին իրենց մեծ սափորները, ահասաւ մեծ բազմութիւն մը և անոնց մէջտեղ քանի մը վաճառականները, որոնք մէկը կը ծեծէին ։ Ծեծուղին զգեստները և ուսերուն նետուած ոչխարի մորթը ցոյց կուտային թէ Գալիլիացի չէր ան ։ Վաճառականներէն մին կ'ամբաստանէր զայն որ իր ոչխարներուն հետ չուկայէն անցուած ատեն, հովիւի իր աղաստ պայուսակէն կերակուրի փշրանքներ թափած էր իւղի կարստին մէջ, և թէ այդ պատճառուվ ապականած էին իր բարոր կորասները։

Ուրիշ վաճառական մը կը շարունակէր թէ ասոր նման աղաստ մը, տակաւին երէկ, ապականած էր իր ատար զինիի կարստները, համատեսելով զանոնք աղաստ ձեռքերով և շրթներով։ Ու տակաւին ուրիշներ, որոնք նման պատմութիւններով կ'ուզէին իրենց մաքրասիրութիւնը ապացուցել։

Օտարականը տիսրօրէն նայեցու անոնց, յիտոյ երկարելով իր ձեռքը երուսաղէմի ուղղութեամբ, ըստու ։ Վայ ձեզի կեղծաւոր Փարիսեցիներ, ձեր օրէնքները աւելի թանկ են ձեզի համար քան Աստուծոյ կոմքը, վասնզի գուք ձեր անպէտ պատուիրաններով հերքած էք Աստուծոյ խօսքը։ Արտաքին բաներ չէ որ կը պղծին մորքը, այլ անոնք՝ որոնք մեր ներսէն կուգան։ Ցանկութիւններ, չար խորհուրդներ և հայոյութիւններ, որոնք ձեր ներսէն կը բիին, առոնք է որ կը պղծին հոգին։

«Զգոյշ եղէք Դպիրներէն և Փարիսեցիներէն, որոնք անարժանօրէն նստած են Մոլսէսի աթոռը։ Հաւատք մի ընծայէք անոնց, որովհետեւ ինչ որ կ'ըսն՝ անոր հակառակն է որ կը գործեն։ Մարդոցմէ կը պահանջեն բաներ՝ զորս իրենք չեն ըներ, հակառակ ասոր կ'ուզին ողջունուիլ ու յարգուիլ ամէնքէն։ Զգոյշ կեանքի մէջ բան մը աւելի խոտելի քան կեղծիքը։ Ոչ մէկ բան ճիշդ կը հնչէ կեանքի մէջ երբ անկեղծ չէ, որովհետեւ կեղծաւութիւնը հիմնական մեղք մըն է։ Մենք անտեսանելի անձնաւորութիւններ

ենք մեր մարմիններու մէջ ծածկուած, և ինքզինքնիս կը յայտնինք ուրիշներուն խօսքով, նայուածքով և շարժումներով միայն։ Ո՞վ որ կը կեղծէ, սուտ նշան մը կը պարզէ գիտակցօրէն, և անվատառթիւն կը ներչնչէ այն բոլոր նշաններուն նկատմամբ՝ զորս պիտի կը նարարաւովել, և ոյս կերպով կը կազմուծէ դրսէթիւնը փոխադարձ այն վատահութեան, որուն վրոյ կը հաստատուի մարդկային կեանքը։

«Սուտ չխօսիլը անշուշտ քան մըն է, սակայն աւելի մեծ իրողութիւն է անկեղծ ըլլալը։ Դպիրներն ու Փարիսեցիները իրենց աղօթքին մէջն անգամ կեղծ են։ Անոնք կը փորձեն մարդոց առջև բարեպաշտ երեխ, սակայն Աստուծ գիտէ կարդալ մարդոց սիրտերը։ Զեզմէ շտահրուն սիրտերը կը նմանին անտառներու մէջ հղած ժայռաքարերուն, որոնք ծածկըւ կը լին համարական կեանքի մագլցիկ տունկերով։ Դպիրները կը նմանին անտառներու մէջ հղած ժայռաքարերուն, որոնք ծածկած են համարական կեանքի մագլցիկ տունկերով։ Դպիրները կը գուշ պիտի տեսնէք անոնց ներքեւ ծուարած բազմութիւնը զազրելի զեռունակութեամբ։ Անոնք բոլորը սառուցիկ են ինչպէս օձերուն մորթը և գերեզմաններուն քարը, ոչ արևուն և սիրոյ կրակը, ոչ աղջուխքին բոցերը կրնան տաքցնել զիրինք։ Անոնք գիտեն հալածել մարդոքարէները և սպաննել զիրինք, յիտոյ անոնց փառքին կանգնելով զարդարուն շիրիմներ։ Վայ բոլոր գպիրներուն և Փարիսեցիներուն, որովհետեւ անոնք նման են բուռած գերեզմաններու, որոնք արտաքնապէս վայելուչ են, սակայն ներքնապէս լի են ապականութեամբ։ Եթէ ձեր արդարութիւնն ու անկեղծութիւնը աւելի չէ քան դպիրներունը և Փարիսեցիներունը, ընաւ պիտի չկրնաք մտնել երկնքի արքայութիւնը։

«Ես եմ լոյս աշխարհի, ով որ ինծի կը հետեւի, չի քաւեր խաւարի մէջ։ Դպիրներէն մին, չէշոտ երեսով, մօտեցաւ Օտարականին և ըստու ։ ՎՄեզի այնպէս կը թուի որ գուն եկած ես միայն քու մասիդ վկայելու, և մարդու մը վկայութիւնը իր մասին ճիշդ չի կրնար ըլլալ։»

«Նոյնիսկ եթէ իմ մտսիս վկայ եմ,

ԿՐՈՆԱԿԱՆ

ԵՐԿՈՒ ՃԱՄԲԱՆԵՐԸ

•

Հասարակ տեղիք է ըսել թէ մարդկութիւնը այս կեանքին մէջ կ'առաջնորդուի երկու ճամբաներէ, որոնցմէ մէկուն բարի կամ ուղիղ անունը կու տանք, իսկ միւսին՝ չար կամ ծուռ:

Ինչո՞ւ սակայն, պիտի գայ հարցումը ինքնուրեարար մեր մտքին, մարդիկ հակամէտ են երկոյթներէն խարսուհլու, իյնտու համար, Զարին պատրաստ որս մը ինչպէս, սխալ ճամբուն մէջ. ինչո՞ւ անոնց հոգիին աշքերը յաճախ ա՛յնքան են կարճատես, նշմարել չկարենալու աստիճան լոյն ու հանգստաէտ պողտային դէպի անդունդ գահավիժող վերջաւորութիւնը, ու միւս կողմէն, փառքի ու երանութեան կայանները՝ ուր նեղ ու քարքարուտ արանեալը միայն կրնայ մեզ առաջնորդել, ու ինչո՞ւ, մանաւանդ, այդ նեղ ու յսպնեցուցիչ ճամբուն անցքով

ճամբիտ է իմ վկայութիւնս, պատասխաննեց Օտարականը, որովհետեւ գիտեմ թէ ուրկէ կուգամ և ուր կ'երթամ, Բայց դուք չէք գիտեր թէ ուրկէ կուգաք և ուր կ'երթաք. Մինակ չեմ ես իմ վկայութեանս մէջ, որովհետեւ ինձի հետ է երկնաւոր Հայրը, Ըստ մեր օրէնքին, երկու վկայութիւններ բաւ են իրողութիւն մը հաստատելու, Ով որ զիս գիտէ և կ'ընդունի, ընդունած կ'ըլլայ իմ երկնաւոր Հայրը, Ես և երկնաւոր Հայրը մէկ հնք:

Հակառակորդները կը զարմանային Օտարականի յանդգնութեան և հեղինակութեան վրայ, ու չէին կրնար բացատրութիւն մը գանել այս արտակարգ հոգեվիճակը վերլուծող, իսկ հաստակ ժողովուրդը հիացումով կը նայէր Անոր:

b.

Ըլլայ պայմանաւոր կեանքը անանց ու երանութիւնը յաւերժական:

Հարցումներ ասոնք՝ հոգեսր լոյսին բարերար ազգեցութիւնը չընդունած, երկնային ճշմարտութեանց գէմ իր սրտին դռները փակած անհատին բանականութիւնը չարչըկող, աման ու դիւրին վայրելքով բաւարարութիւն չկրցող մարդու հոգին տեսական խռովքի մէջ պահող: Ո՞չ, երկնքի արքայութեան արժանանալու յիմար ու անկարելի տենչը՝ կեանքի մէջ ո՛չ մէկ զնոպութիւն ընելու պատրաստ, ուրիշներու բարիքին համար ո՛չ մէկ զրկանք կամ յոգնութիւն կրելու յօժար մարդերուն:

Անժխտելի իրողութիւն մըն է թէ ամէն մարդ քիչ թէ շատ չափով բանուած է տեսանելի ու անմիջական եղաղ՝ քան ապագային իրագործելի, թէկուզ սուռգապէս անհերքելի արժէքներուն առանձ լազանց կարելութիւն ընծայելու ակարութենէն: Ասով բացատրելի կը գառնայ մարդուն անսահման հատաքրքրութիւնը հանդէպ նիւթին ու հոգածութիւնը հանդէպ անուղիւն ու անուղիւն պայմանաւոր արժէքներուն, մեր փիզիքին ու անով պայմանաւոր առար կեանքին, ի հնձաւկս մեր հոգիին ու անոր համար սահմանուած կեանքին, ի՞նչ փայթ թէ առաջինը հռւնաւոր Ըլլայ ու վաղանցուկ, իսկ երկրորդը՝ մնայուն ու յաւերժական: Երկրորդին հանգէպ մեր սնուցած անհաւատութենէն կոմ անոր սուռգութեան մասին մեր յայտնած կասկածներէն աւելի ա՛յս է պատճառ՝ որ մէնք շնորհով չափա փարինք այս աշխարհի կարնչական արժէքներուն ու անցաւոր վայելքներուն:

Ան թէ ինչու մարդ դիւրաւ կը խոյժնուի Զարին իր առջև բացած ծաղկալից ճանապարհէն, կարթուելու համար յետոյ անոր ցանցին մէջ, Ու ան, աշխարհի ամէն բարիքներէն ճաշակելու տենչով համագրաւուած, անվարան իր քայլերը կը գնէ ծաւա ճամբուն մէջ, անգիտանաւով Գերագոյն Բարիին ու լոկ Անոր կողմէ մարդուն արսելիք գերազանց բարիքին բացակայութիւնը ունկէ: Ու ան, եղերական միամառութեամբ մը, կը խարսի իր

երեսութագաշտ աչքերէն, կեանքի բազմաժխոր ազմուկին մէջէն չկարենաւ լսելու չափ չլացն ու ակռաներու կճրառումք, բոլոր անդիջ մեղաւորներուն բաժինը եղող:

Եղկելի արարած մը՝ մարդը, երբ կը շփոթէ ծուռ ու շփառկ ճամբաները իրարու հետ, երբ չի գիտեր թէ անոնցմէ ո՞ր մէկուն մէջ կը գտնուի, և կամ իր քալած ճամբան զինքը ո՞ւր կը տանի, Աւմանաւանդ երբ նանրամառութիւնը կ'ունենայ մէկէն միւսը սատում մըր կարելի ու դիւրին նկատելու վտանգի պահուն, անիփութօքէն երկարելով շղթան իր մեղքերուն, երբ յօժարափոյթ կ'ընդունի Զարին ձեռքէն բաժակը դառնութեան, անոր մակերեսին վրայ յատկապէս թափուած քանի մը կաթիլ մնդրէն խարսւած ու հրապարուած: Երբ իրեն չնորհուած կարծ օրերը լաւագոյնս օգտագործել կը յաւակնի ա'յս աշխարհին համար միայն ապրիլով և ահսանելիէն ու չօշափելիէն գուրս ամէն ինչ ցնորք համարելով:

Ի՞նչ տուեալներ ունինք, վերջապէս, նոյնիսկ ներկայի հաշւոյն, երանելու լայն ու հանգստաւէտ ճամբէն ընթացողները, երբ այս վերջիններուն համար կեանքի ճղճիմ վայելքները, իրենց յաճախակի ու շույլօքէն մտառուցումին իսկ պատճառաւ, շատ բան կը կորսնցնեն իրենց քաղցրութենէն ու գրաւչաւթենէն, մինչ գիտակցօքէն ու իրենց նմաններուն բարօրութեանը համար կրած կամաւոր տառապանքը միւսներուն, նեղ ու խաչով պայմանաւոր ճամբան ընարած սատկաւ ընտրեալներուն, ա'յնքան դիւրու կրնայ իր ուժգնութիւնը կորսնցնել, փոխակերպուելու չափ մինչև իսկ երջանկութեան, հոգեկան բաւարարութեան ու Տիրոջ յարաժամ ներկայութեան առթած անսուդիւտ ու անսպառ վայելքին:

Ո՞հ, խորութիւնը վշաին անոնց՝ առոնց հոգիները ցմրուր ըմպած կեանքին իրենց մտառուցած բաժակը խարդախ գինիի, կը զգան թէ հեռու են այդ կերպով իրենց յագեցումը գտնելէ, ու կը կրկնեն Հրէց միծ իմաստունին հետ Շիւնոյնութիւն ունայնութեանց, ամենոյն ինչ ընդունայն է: Անոնց՝ օրոնց համար կեանքը

կորսնցուցած է իր հրապայը ու շքեզանքը, ու մանը դարձած միակ ճշմարտութիւնը գալիքին, ահաւոր ու սարսափգոււ: Անոնց՝ օրոնց համար կեանքն ու մանը պարպուած են իրենց բուն իմաստէն, առաջինը զերածուելու չափ աներազ ու անիտէալ օրերու կոյափ մը՝ մէր հոգիներուն վրայ ծանրացող, իսկ երկրորդը՝ համայնակուլ վիճի մը, մեզ անէութեան ծոցը ընկլուզող, Անոնց՝ օրոնք աշխարհի բարիքներով իրենց հոգիները կշատցնելու անկարողութեան խելամտած, կեանքի վերջալոյսին մէջ շուար ու շփութահար, չունին իմաստութիւնը գիմելու «անմահարար բաժակը»ն, անկէ ըմպելու համար նիկատը անմահութեան:

Ամանք սակայն կը կարծեն իրենք զիրինք ուղիղ ճամբուն մէջ դրած ըլլալ, երբ վիշտ չեն պատճառած ոչ ոքի, երբ յարգած են իրաւունքը ուրիշին կամ երբ կրցած են հեռու մնալ հպարտութեան, սախանձի և ասոնց նման մահացու մեղքերէ: Այս բալորը գովելի ու գնահատելի ըլլալով հանդիրձ, այդպիսիներ չեն անդրագունար թէ բարիք ըլնելը շարիք մըն է ինքնին, և թէ զանողութեան ու այլոց բարօրութեան համար նուիրուածութեան զգացումի պակասը խորթ է քրիստոնէական բարոյականին, Աւ բնակունաբար երբ կը թերանանք քրիստոնէական մեր պարտականութիւններէն և իրերօգնութիւնը կարևորագոյններէն մին է անոնցմէ՝ մէկաւն կամ միւսին մէջ, ինքինքնիս դուրս գրած կ'ըլլանք շիստակ ճամբէն, գէպի Քրիստոս ու աւագան կեանք առաջնորդող ճշմարիս ճանապարհէն, իյնալու համար Ստատույյին տիրակալութեան սահմանները ակօսող այն միւս ճամբէն, կործանումի ու ոչնչութեան առաջնորդողը մէկէն՝ անպայման անցոծ կ'ըլլանք միւսին: Վասնզի այդ երկու ճանապարհներէն գուրս ո'չ մէկ ուղի ունի գոյութիւն:

Դէպի Քրիստոս և յաւերժագալան կեանք ընթացող ճանապարհը շարունակական վերիւք մըն է, գէպի հոգեւոր կեանքի լուսեղէն ուղարտները, գէպի հոգեւոր արլա-

կերպում առաջնարդող: Ու բնական է որ բարձաւնքի մը հասնելու համար մեզմէ պահանջուի ճիգ ու յագնութիւն, առժանք ու զնարկում: Բայց նոյնքան բնական է ունենալ հանգիստի մը, գոհունակութեան՝ մը, երանութեան՝ մը ակնկութեանը այդ բարձունքի կատարին, կորհնալ Պետրոս առաքեալի հետ կրկնելու. ՀԲարուք է մեզ ասա լինելը: Բարձունքներու վրայ է որ միայն կրնայ պայծառակերպուիլ մեր հոգին, ու այլակերպուիլ տիսքը աշխարհին ու զայն լեցնող իրերուն, երեան բիբելու համար իսկական արժեքն ու իմաստը անոնց: Ոչինչ առելի ոզրերգական է քան առանց պայծառակերպուելու կենարար հաւատքին ու գօտեպնդող տեսիլքին ապրուած կեանք մը:

Ու լիոնագնացի մը գագոթներ նուռաձելու աննուած կամքն ու պայծառ հաւատքը հարկաւոր է ունենալ, մռանալու, չզգալու համար նոյնիսկ մոգլցումին առթած յագնութիւնը:

* *

Զկայ առելի վսեմ ու գերազանց պահ մեր կեանքին մէջ քան բագէն՝ ուր առտուածոյին փրկարար չնորհը կը զինէ մեզ գիտակցութեամբը ուղիղ ճանապարհէն մոլորած ըլլուլուն, կը ներշնչէ կամքն ու կորովը, ու կը զգացնէ բարիքն ու կարեռութիւնը մեր քայլերը ուղիղ ճամրուն մէջ գնելու: Երբ անկեղծ զղջումի ու ապաշտի արտօնուրը կը հալեցնէ լիռանկուտակ գէղը մեր մեղքերուն՝ պատռարներ իրեւ բարձրացած մեր և փըթիւթեան ուղիղ ճանապարհն միջն:


Ինչպէս անհատներու, այնպէս ալ հա-

ւաքականութեանց կհանքին մէջ կան պահներ, ուր սխալ ճամբաւ հետեւած ըլլուլու պայծառ ու փրկուէս գիտակցութիւնը կու գոյ զգաստութեան հրաւիրել ժողովուրդները, հարցերը պազարիւնութեամբ ու մոնաւանդ հետատեսութեամբ դատելու խոհնմութիւնը պարզեւագ անոնց, կանխելու համար արիւնահեղութիւններն ու պատերազմները:

Որքա՞ն սրտապնդիչ է արգարե երեւայթը, երբ տարիներով իրարու հայ խոռվ ու իրար հանգէպ անգիջող հատուածները նոյն ժողովուրդին, կամ իրարու իրեւ թշնամի նայող անգամները Քրիստոսի Մի և Ընդհանրական Եկեղեցիին հարկ կը զգան քանդելու նեղմիտ ու մոլուանդ առաջնորդներու տեսլութեամբ ու մաղձով բարձրացած պատռարները իրարու միջն ու հարթելու ճամբան յոյժ բազմութի համագործակցութեան ու յոյժ ցանկալի իրերօգնութեան: Երբ միասնական ճիգերով իրագործուած արդիւնքներուն բարերար ու փրկարար ազդեցութեան ու անկեղծ ու սիրալիք մերձեցումներէն ծնելիք բարիքներուն հանգէպ հաւատագր կ'արմատանայ մարդերուն մէջ, ու կ'ուժաւորուի լայնախոնութեամբ ու փախազարձ սիրոյ ու վատահաւթեան վրայ հիմնուած միասնականութեան ոգին:

Փրկութեան առաջնորդող լուսեղէն ճանապարհը լոկ Քրիստոս է որ կրնայ ցոյց առալ մեզի: Աւելին՝ Քրիստոս ինք է այդ ճանապարհը, ինչտէս ըստու, ուստի ճանապարհն, ճշմարտութիւն և կեանքա, ձշմարիտ ճանապարհը, իրական ու յաւերժական կեանքի առաջնորդող:

Գլուխ Ա. Ճիմեվի Զեմուն



Ք Ր Ի Շ Տ Ո Ւ Մ՝ Պ Ա Տ Ե Բ Ո Գ Ե Ա Ռ Լ . . .

« . . . Նախուտապաս սիրով զմեզ զգեստաւոցեք,
ուսմ սուրբ խորհրդոյդ լինել սպասաւոր . . . » :

Եղիվարդին, 1963 ին

Խորհուրդ խորին. կը բրբռոայ վաճի առ վաճիկ,
Խորհուրդ կտրած այս պարտէզը, խունկ-բուրվառ,
Որուն սեմին ահա՛ կանգնած բազմավաճի
Քաղցր ձայն մը կարծես կուլայ բառ առ բառ.
Քրիսոս՝ պատարագեա՛լ . . .

Խորհուրդ խորին. կը հեկեկայ հեռակայ
Սննիւթ մարմին դարձած բլուրն ալ անդին.
Խորհուրդ եւ լո՞յս. դէմ կը բռնեն բազմաչեայ
Սերովբեներ, բառած անոր զազարին.
Քրիսոս՝ պատարագեա՛լ . . .

Երկինքն ամբողջ՝ երկիր իշած ի վերուս,
Եթ հոգիներ՝ լարուած բընար, մեկուսի՝
Կը սպասարկեն պատարագին այս անսուս,

Կը հաղորդուին մաքուր արեամբն Յիշուսի.
Մինչ դպիրներ կը տաղերգեն նոզուց ի զին,
Նախամատոյց պատարագին երգն յետին.
Քրիսոս՝ պատարագեա՛լ . . .

ՀՄԱՑԵԱԿ ԴՐԱՆԵԱԿ

(Քերոսենանիի պարտէզ, 15 Յունիս 1909)



Ք Ե Ս Ի Թ Ի Ւ Ն Ե Ո Ւ Մ Ա Ր Դ Բ

Կեցած եմ ուսար ու դեռ չգիտեմ,
Ժամերն իմ պարապ ես ո՞ւր անցընեմ
Ծոցը բնութեա*ն՝ լուս ու վեհանդուր,
Թէ կողին մարդկանց՝ տրում ու մոլոր:


Վեն է Բընութիւնն, խաղըր ու գերող,
Քմայիներ ունի սակայն խօլ, անսանձ,
Ունու ծոցին մէջ կը հաղորդուիս
Տիեզերքի մեծ խորհուրդին անանց:

Մարդը անզոր է, սիւր նեռովլ լի,
Բայց նոյնան է խեղճ, արգահատելի.
Օրէնին ներքեւ ուումքի, երկարի,
Մարդը անզոր է բայց կարօ զուքի:

Մարդն ծառաւի է իր եղօր արեան,
Մարդն ալ ունի միւս հմայիներ անխլոն,
Բայց կը մեծնայ ան սէրեր մեծ ու չինչ
Երբ զան ու զտնեն իր սրի նամբան:

Կեցած եմ ուսար ու դեռ չգիտեմ,
Ժամերն իմ գատարկ ես ո՞ւր անցընեմ
Ծոցը բնութեա*ն թէ կողին մարդկանց,
Երկուսն ալ կամուս, երկուսն ալ անսանձ:

Գ. ՃՈ.ՐԾՈ.Ր



ԲԱՆԱՍԹԻՐԾԿԱՆ

ՖԻԼԱՍԵԼՖԻՈՅՑ

ՀԱՅԵՐԵՆ ԶԵՌԱԳԻՐՆԵՐԸ

(FREE LIBRARY, PHILA. PA. U. S. A.)

Բ.

ՁԵՌԱԳԻՐ թիւ 116 — ՁՈՐՍ ԱՒԵՏԱՐԱՆՆԵՐ

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ. —

Զեռագիրս կը բավանդակէ Զորս Աւետարանները երկուիւն, Գրարար և հայտառար թրքիրէն լիզուներով։

Թուլիք՝ 414, որոնցմէ 10ը յատկացուած են տօնացոյցի համար, 20ը մանրանկարչութեան և 3ը դատարկ են։ Մեծութիւն՝ $21.2 \times 16 \times 7.1$ սմ. և 26 տող իւրաքանչիւր էջի վրայ, Կոզմի տախտակեայ, կաշկառ, Նիւթ՝ թուղթ, Գրութիւն, երկուիւն, նոտրգիր. սիւնակներուն միջն զագանեսական ուղղաձիգ գիծերով միջն թղղուած։ Մանրանկարչ հարուատ և բարձր արուեստի գարծ, 20 լման էջերու վրայ, թիւով 20 որոնցմէ 16ը զետեղուած են յաջորդաբար Աւետարաններու բնագիրներէն առաջ, Տօնացոյց-Օրացոյց՝ գեղեցկօրէն զարդարուն 10 էջք, Խորութ՝ չորս հատ իւրաքանչիւր Աւետարանի սկիզբը։ Լուսանցազրդ՝ 208 գեղեցիկ և այլազան նկարներ լուսանցքներու վրայ, որոնցմէ 76ը մանրանկարներ են աւետարանական։

ա.	Թուղթ	1թ	Աւետարան
բ.	»	2թ	Մոգերու Երկրպագութիւնը
գ.	»	3թ	Տեսունընդառաջ
դ.	»	4թ	Յիսուսի Մկրտութիւնը Յովհաննէս Մկրտիչէն
ե.	»	5թ	Քրիստոս շրջապատստած երկրպագող սուրբերով
զ.	»	6թ	Ղազարոսի Յարութիւնը
է.	»	7թ	Քրիստոսի Յաղթական Մուտքը յԵրուսաղէմ
ը.	»	8թ	Վերջին Ընթրիքը
թ.	»	9թ	Յիսուս կը լուայ Աշակերտներուն ոտքերը
ժ.	»	10թ	Մատնութիւնը
ժա.	»	11թ	Քրիստոս կը կրէ իր Խաչափայտը
ժթ.	»	12թ	Խաչելութիւնը
ժգ.	»	13թ	Յարութիւնը
ժդ.	»	14թ	Քրիստոս կ'օրէնէ Ս. Կոյսը
ժե.	»	15թ	Սուրբ Հոգիի Էջքը

դէմքեր - դէպքեր ներկայացնող և մետցեալը գունաւոր զարդեր ծաղկային և կենդանացին մօթիվներով։ Պահպանակի՝ թուղթ՝ երկու սկիզբը և հինգ վերջաւութեան, Զոյգ կապեր կը փակին մատենուը թուական, Ժէ դար, Ծանօթութիւն, ո՛չ գրագին կամ ծաղկողին և ո՛չ աւ գրաթեան թաւականը յայտնի են։ Սկիզբի կողքի ներքնամասին կայ հստեսալ միակ յիշտակարանը. —

Ակնեցի երկու եղբարք Տիրացու Ազարիս և Գասպար, որդիք Խօճայ Յօհաննանի ի Նարվերոյ, Քաջ ուսեալք զբարբոռ թուրքաց թարգմանեցին զԱւետարանն ի լիզու նց. ի Կոստանդնուպոլիս, ի թաղն Պալատ, թվին (ԾՃԴ) 1104+551=1655, զոր յամին 1794 յուլի 16 գնեցի ի մեծն Պօլիս ի ձեռանէ Պըն. Վարդանի Աշէթեան, զրշ. 322»։

Քարգմանիշի՝ Տիրացու Ազարիս և Գասպար, որդիք Խօճայ Յօհաննանի Լանյամնից շատ լու, Առաւելութիւնի՛ ձեռագիրս հարուստ է զարդագիրերով, սոկեայ տառաերով կարմիր ընդգծումներով ու գունաւոր ծաղկային մօթիվներով։ Բալորը, մանրանկարներուն հետ միասնաբար կը ներկայացնեն արուեստի նմոյշ մը հին Բիւզանդական նկարչական ոճի հետեւաղութեամբ։ Զարդերուն մէջ նկատելի է նաև Պարսկական վառ գունաւորումը։

ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐ. —

Զեռագրիս 20 մանրանկարները կը բավանդակեն. —

ԺՊ.	»	16թ	Վերջին Դատաստանը
ԺԷ.	»	30թ	Ս. Մատթէսս Աւետարանիչ
ԺԸ.	»	136թ	Ս. Մարկոս Աւետարանիչ
ԺԹ.	»	206թ	Ս. Ղուկաս Աւետարանիչ
Ի.	»	324թ	Ս. Յովհաննէս Աւետարանիչ:

Յաջորդող Տօնացոյցի և Համարարարափի բաժինները ունին հարուստ և գեղեցիկ խորաններ ոսկեայ խորավ և կարմիր, կապոյտ, ճերմակ-դորչ զոյներավ, թռչնային և ծաղկային նմոյշներ, ինչպէս սիրամարգ, աքաղաղ, արագիլ և ձուկ, յատուկ գեղեցկութիւն տուած են խորաններուն:

Անմիջապէս ետքը կոյ Մատթէոսի Աւետարանին ցանկը, որուն կը յաջորդէ Աւետարանիչը նստած և հրեշտակ մը որ մատեանը կը ներկայացնէ: Հանդիպակաց էջը «Գլորի Շննդեմն ՅԻՍՈՒԽԻ ՔՐԻՍՏՈՒՄԻ» հրաշալի խորանով մը և բացառիկ լուսանցագարդով մը կը բացուի: Աջ լուսանցքին 12 դէմքեր շրջանակներու

մէջ առնուած զոյգ առ զոյգ կը ներկայացնեն իսրայէլի 12 ցեղերը: Գագաթին Մարիամ Յիսուս մանուկը գրկին: Մանարանկար սկզբնատառեր թռչնագիր են և ամէն համարի սկիզբը ոսկետառ:

ԼՈՒՍԱՆՑԱԶԱՐԴԱՐԴԵՐ. —

Ստորև կը ներկայացնենք Մատթէոսի Աւետարանին մէջ գոնոսող լուսանցագարդերը իրենց բովանդակութեամբ: Միւս Աւետարաններուն բովանդակածը նմանաօրինակ զարդանկարներ են: Մտթ. ի առաջին էջին աջ սիւնակին բացառիկ լուսանցագարդէն զատ, 12 ցեղերը Մարիամն ու Յիսուսը ներկայացնող, կան հետեւուները: —

ԹԿԲ	33թ	ծաղկային կարմիր, կապոյտ և ոսկի շրջագիծով.
»	34թ	նոյն.
»	35թ	«Հրեշտակ Տեառն երեսալ երեկը ի տեսլեան Յովսեփու» — վարդագոյն, կապոյտ, նարնջագոյն և ոսկի շրջագիծով. —
»	36թ	Յովհաննէս Մկրտիչ հրեշտակի թևերով ցուպը ձիռքին.
»	39թ	նկար ծաղկային կարմիր, կապոյտ և ոսկի շրջագիծով.
»	41թ	նոյն.
»	43թ	Յիսուս և Փարիսեցի մը. — Յիսուս ցուցամտառվ ուշագրութիւնը կը հրաւիրէ օրինականին «Մի համարիք եթէ եկի լուծանել զօրէնս կամ զմարգարեէ».
»	46թ	նկար ծաղկային կարմիր, կապոյտ և ոսկի շրջագիծով.
»	48թ	նոյն.
»	49թ	նոյն.
»	52թ	Յիսուս և բորոտը «Եւ ահա մատուցեալ բորոտ մի» բորոտը ծունկի.
»	53թ	նկար ծաղկային կարմիր կապոյտ և ոսկի շրջագիծով.
»	55թ	Յիսուս և Մատթէոս — ծունկի. «Ետես այր մի ի մաքսաւորութեան Մատթէոս անուն»:
»	57թ	Յիսուս և իշխանը «Խխխան մի մատուցեալ երկիր պագանէր նմա»:
»	96թ և 57թ	Յիսուս և «Կոյրք երկու» ծունկի իրենց գաւազանները գնտին երկնցուցած.
»	58թ	նկար ծաղկային կարմիր, կապոյտ և ոսկի շրջագիծով.
»	60թ	նոյն.
»	64թ	Յիսուս բաղկատարած «Գոհանամ զքէն Հայր Տէր երկնի և երկրի».
»	65թ	Դեղին հասկեր «Գնաց ընդ արտարայս».
»	67թ	Յիսուս և «ՈՒւահանը մի կոյր և համբ» ծունկի: Անով գծուած կենդանակերպ գեղ զուրս կ'ելլէ աջ աչքէն և ականջէն.
»	80թ	Յիսուս և «կին մի քանանացի» ծունկի.
»	82թ	Յիսուս երեք աշակերտներով — ոտքի — «ի կողմանս Փիլիպեայ կեսարեայն . . . զո՞ս ոք ասեն զինէն».

- » 85թ Յիսուս և առյօ մի ի ծունը իջանէք և աղաչէք».
 » 92ա Յիսուս և զամբ առ նա առէ վարդապետ բարի զինչ բարի գործեցից
 » 98թ Յիսուս հայեցքը և ցաւցամատը ուղղած թղնիին Հակոնալ թղնի
 » մի ի ճանապարհն»
 » 121ա Յիսուս երեք աշակերտներու հետ. «Ամենեքին դուք զայթակղելոց
 » էք յինէն յայսմ գիշերի»
 » 126ա Յուղա ծիրանի հազած ինքինքը կախուծ ծառէն, սոքին տակ սե
 » ստանան և երեսուն արծաթը — սոկիով —
 » 131ա Յովոէփ Արեմաթացին «Այր մի մնձատուն յարիմաթեայ» ծերունի
 » մը կարմիր ներքնազգեսաով և կապոյտ արատքինով:

Ֆիլատելիֆիա

ԶԱՀԻՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

ՖԻԼԱՏԵԼԻՖԻՈՅ

ՀԱՅԵՐԷՆ ԶԵՌԱԳԻՐՆԵՐԸ

(FREE LIBRARY, PHILA. PA. U.S.A.)

Գ.

ԶԵՌԱԳԻՐ ԹԻՒ 117 — ԶՈՐՍ ԱԻԵՏԱՐԱՆՆԵՐ

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ. —

Թուղթ՝ 298, ներառեալ 13 թերթ
 օրացոյց — տօնացոյցի և 4 թերթ մանրա-
 նկարներու. Մեծուրիւն՝ 12.1×8.2×4.6
 սմ. և 23 տաղ իւրաքանչիւր էջի վրայ:
 Նիւթ՝ մագաղաթ, Գրութիւն, երկսիւն,
 մանր բուռպակիր, Կոլյբ տախտակիւայ կա-
 շեպատ զարգարուն. Երեք կղզինիք ար-
 ծաթեայ կոճակներով: Պահպանակ՝ մա-
 գաղաթեայ — երկու սկիզբը և երեք վիր-
 ջաւառութեան: Թուական՝ Հաւանաբար
 թժթ = 1012 (1012 + 551 = 1563), Գրիչ և
 ծալիկող անձանօթ: Հանգամանն՝ շատ լուս:
 Մանրանկար՝ 4 լման էջերու վրայ — 14թ,
 98թ, 152թ, և 239թ — սրանք կը ներկա-
 րացնեն Զորս Աւետարանիները բնագիր-
 ներու սկզբնաւորութեան: Լուսանցա-
 գարդ՝ հարսւստ և բարձր արաւեստի գործ:
 Աթատակարան՝ չկայ — սակայն կայ նա-
 խաղասութիւն մը 238թ թերթին վրայ
 Յովհաննու. Աւետարանի նախարանի վիր-
 ջաւառութեան «Աւրհնութիւն որ կարդայ,
 գովութիւն որ լսէ, փառք առազին, և
 իշտառկ գրչիս. ամէն»:

ՄԱՆՐԱԿԱՐՔ. —

Մատեանիս սկիզբի 13 օրացոյցի թեր-
 թիրը պատրաստուած են նուրբ և գեղե-
 ցիկ մանրանկարներով և լուսանցաղար-
 դերով, կենդանային, թռչնային մոթիվ-

ներով և վառ գունաւորումներով: Բնդ-
 հոնիրապէս սոկի յատակով և ծաղկային
 ու բուսային լուսանցաղարդերով: Յայտնի
 կերեին թռչուն, աքաղաղ, սիրամարդ,
 գաղան, արմաւենի:

14րդ թերթի բ. էջը կը ներկայացնէ
 Մատթէոս Աւետարանիչի մանրանկարը,
 հրեշտակ մը կողքին: Առաջինը նստած
 գանի վրայ, սոքիրը պատռւանդանի վրայ:
 Կապոյտ պարզգոտով և կարմիր սոկեզօծ
 շուրջառով: Ետին սոկի խորք, տուն մը
 երեք բարձր կարմիր տանիքներով և ոչ-
 տարակ մը:

Թերթ 15ա շատ նուրբ և արաւեստով
 զծուած մանրանկար մը կը ներկայացնէ:
 Խորան և սկիզբն Մատթէոսի Աւետարանի:
 Լուսանցաղարդ 10 դէմքեր ձեռքերնին
 մագաղաթներ. վերել Մարիամ Աստուա-
 ծածին գիրկը մանուկ Ցիսուսը: Բուլորը
 սոկի խորքով, կարմիր և կապոյտ գոյնե-
 րով և նուրբ ճերմակ գիծերով: Խորանը
 ծաղկաւոր, սոկի, կարմիր, կապոյտ գոյ-
 ներով և ճերմակ ու կանաչ երիշներով:
 «Գիմբ ԾՆՆԴԵԱՆ», Գը Գարրիէլ Հրեշ-
 տակապետն է, փողը բերնին և Աւետա-
 րանը ձեռքին: Մնացեալ վեց տառերը
 թռչնադիր են շատ նուրբ և գեղեցիկ
 կարմիր — կապոյտ — ճերմակ — կանաչ ներ-
 գաշնակութեամբ: Ամէն գլխագիր սոկե-
 զիր է: Ամէն գլխու առաջին գիրը ման-
 րանկար է սոկի — կարմիր — կապոյտ — կա-
 նաչ գոյներու ներդաշնակութեամբ:

Թերթ 11-13 կը բավանդակէ ցանկ
 Մատթէոսի Աւետարանին, ինչպէս նաև
 բաղդատութիւն և համաձայնութիւն երեք
 համատես աւետարաններու:

ԽՈՐՀԻԴԱՇՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄՏՔԻՆ ՇՈՒՐՋ

Հայ Գրականութեան Բարեկամներու Միաւթեան սարքած մէկ Վիհարանական Ժողովին նիւթ եղող,

Ներկայիս, մշակութային գետնի Վրայ համագային գործակցութիւն ստեղծել եւ հեականացնել կարելի է բայց այս հարցով:

Հայ Գրականութեան Բարեկամներու Միաւթիւնը լուսադոյն և կամ յարմարուգոյն ընարութիւնը ըրած պիտի ըլլար, եթէ տարրեր հաստիքներէ, հեղինակութիւն վայելող, հանրային զարձերով զբազուազ անձինք հրաւիրէր, այս նիւթի ժամանակին վիճաբանելու և մտածումներ փախանակելու համար, դրական արդիւնք մը ձեռք բերելու մտօք անշուշտ:

Մտքերը պայծառացնելու, հոգ պատրաստելու և կապ մը ստեղծելու համար աւելի օգտակար պիտի ըլլային ձեռներէց մտրդիկ և մանաւանդ մեր մտաւորականները: Այսպիսի նիւթի մը մտոին իմ

ԼՈՒՍԱՆՑԱՐԴԱՐԴԵՐ. —

Մազկային մոթ իմներով 46 հատ. թրոշնոյին՝ 6 հատ. հասկ՝ 1, թղենի՝ 1, Տաճարի մուտք՝ 1. բոլորը կապայուսակի կանոչ կարմիր ճերմակ և նորնջագոյն գոյներով և ներդաշնակութեամբ 1 լոյն լուսանցագարդերը մնած համեմատութեամբ կրկնուած են միւս Աւետարաններուն մէջ:

Յովհաննէս Աւետարանիչը գծուած է յատուկ դիրքով մը, նստած Պատմաս կղզիին վրայ, վերոյիշեալ նոյն գոյներով. հոռ կերեկ ընդհանուր նմանութիւնը բիւզանդական ոճի:

ԹՈՒԱԿԱՆ. —

Զեռագրիս մէջ թուականի նշան չկայ: Սակայն ետեկ կողքին ներքին մտոին կեղրունը մելանով, աւելի խոշոր քան ձեռագրի գիրերը, հաւանաբար զրիչին ձեռքով, գրուած է թիւթ 1012 թուական Հայոց, որ է 1563 թուական Քրիստոսի:

ԶԱԿԻՆ ՎՐԴ. ԱՐՁԱԿԱՆՆԵԱՆ
ՖԻԼԱՏԵԼԻՒՄ

ՅՈՒՅԹՆԵԼԻՔ ՄՏՔԵՐԸ ՄՐՄՑՈՒ անձի մը կործիքը միայն պիտի ըլլան, Բայց քանի որ անունս դրուած է վիճողներու ցանկին մէջ, պիտի ջանամ քանի մը խօսքով պարզել իմ ու մտածումներս:

«Ներկայիս, մշակոյթի գետնի վրա համագայքին գործակցութիւն ստեղծել և տեսականացնել կորելի[®] է ու Առաջին անգոմը չէ որ կ'արծարծուի այս հարցը, առաջին անգամը չէ որ մտքերը կը զրադուին այս նիւթով: Ազգային համբաւ կեանքի բարելաւման մտահոգութիւնը շարչարած է ամէն սրտցու հայու հոգի, միջոց մը վնասակալու և ձերբազառուելու համար, մեր մէջ օրէ օր խոր արմատ ձգող յառի և վնասաբեր մտայնութիւններէն: Շատեր գրախատարար եկած են այն եղբակացութեան թէ ատելավոմ մթնոլորտի մէջ անկորելի է ստեղծել բաղձացուած գործակցութիւնը, նոյնիսկ մշակոյթի գետնին վրայ Մշակոյթի սիրոյն համար իսկ կորելի չէ եղած քով բավի բերել քանի մը հոգի:

Նահանջած են մեր մտաւորականներն իսկ Մարդիկ, որպանց համար կը կործուէք թէ իրենց կեանքէն աւելի պիտի արժէք մշակոյթը, ընկրկած են: Գրականութեամբ սնանող ու ապրուզ անձինք անգամ, կարծէք չեն մտահոգուած ու ճիզ մը չեն ըրած կորուատէ փրկելու համար մեր հագնեկան արժէքները: Շատեր վհատած ու լուսաւած են հաւատքի պակասով, իսկ սմանք ու անձնական ինչ ինչ հաշիւներով ընկրկած են ու մէկդի քաշուած:

Երբ առաջարկուեցաւ ինձ մասնակցի այս վիճաբանութեան, մտարեկիզմ հանդերձ մեր կեանքի տխուր երեսյներն ու համագործակցութեան դժուարութիւնները, ջանացի լուսաւել ըլլալի Ոյժ տուի երեսակայութեանս և շերտնասատանս մը ստեղծեցի մտքիս մէջ, Յուսադրեցի ինքնինքս այն հաւատքով, որ փախադարձ կամեցութեամբ, լուրջ մտածումով և աշխատանքով, թիրես օր մը կորելի կ'ըլլայ գործակցութիւն առաջ բերել և հերետիկայած շերտնասատանսը իրականացած տեսնել:

Ինչպէս ըստ, կոմիցողութիւնը միակ պայմանն է գործակցութեան, վանել նեղ-

մտութիւնները, մոռնալ անհեթեթ հաշիւնները, սրբագրել սխալները և ի խորոց սրտի նույիրուիլ ազգային սրբութիւններն ու արժէքները պահպանելու գործին, Բայց մտնաւանդ չընկրկիլ ու չվհատիլ Գիտակցիլ, որ վէճն ու ատելութիւնը մեր մնձագոյն թշնամիներն են: Գիտակցիլ, որ անոնք կ'ապականեն, կը նսեմացնեն մեր հոգիները ու մեզ բարոյական անկման կ'առաջնորդեն: Կը խաթարուի մեր ազգային ոգին ու մենք կը դառնանք անպէտ ու վեասակար և կը տուժէ մեր ազգը:

Կուրացած տաելովառ կիրքով, ամէնսօրհայ վէճերով, կ'անդիտանանք թէ չարիք կը հասցնենք մեր սրբութիւններուն և գոյութեան, Մամուլի էջերէն, ամէն օր կը լսուի հոգեշառնչ գովքը մեր մշակոյթին և անազանգը անոր սպառնացող վտանգին: Օր չ'անցնիր որ հրատէր չկարդացուի մեզ ազգապահպանման աշխատանքի, բայց ոչ մէկ չինիչ ու հոգերուին խօսք եղբայրակցութեան զգացումի: Իրերահասկացողութեան և համագործակցութեան պակասը կ'անդամահատէ մեր ուժերը և մենք չենք կրնար ձեռք ձգել ազգապահպանման գործէն բաղձացուած արդիւնքը:

Ինչո՞ւ անգիտանալ, որ հոգեկան այս հիւնդագրին վիճակն է որ մեզ կը տանի կորատեան: Դարերու փոռապանծ պատմութիւն մը ունինք մշակոյթի և անա կը մնալանչենք անոր դէմ: Այնքան կլանուեր ենք թշնամանքով ու սխերով որ մեր հոգիի աչքերը մեր ԵՍէն անդին տեսնելու իրենց կարսպութիւնը կարծէք կորսնցուցեցեր են: Թող սխալ տպաւորութիւն չը ստեղծեն յայտնած մտքերս: Գաղտփարական տարակարծութիւններու դէմ չէ իմ միտքը: Ազատ պէտք է զգայ մարդ հաւատալու իր նախընտրած գաւանանքին: Կուսակցական պայքարը շտու բնական է որ ըլլայ մեր կեանքին մէջ, բայց մզուած պայքարը պէտք է ըլլայ մտքուր, միւյն ու միայն ազգային շահերու համար: Ան պէտք չէ փոխէ իր ողին ու ձգտումը, պէտք չէ փոխուի եղբայրատեսաց կիրքի և հրապարակը վերածէ կրկէսի: Մենք բոլորս առանձին առանձին պատասխանառու ենք և գատապարտելի մեր կեանքի

տխուր երեսոյթներուն համար և հաշուետու ենք մեր պատմութեան:

Կը ներուին մեր մեղքերը միտյն այն տեսն երը կը զգաստանանք և սիրտ սրտի ձեռք ձեռքի, եղբայրօրէն և հոգետեսնչ նույիրումով կը փարինք ազգապահպանման գործին: «Մեր միակ փրկութիւնը հաւաքական ոյժի մէջ է» իրաւամբ ըստ է մեր անման բանաստեղծը, Զարենց: Հաւաքական ոյժ կը ստեղծուի հոգեկան կապով: Հոգեկան այդ կապը պէտք է ըլլայ մեր մշակոյթը:

Եթէ իսկապէս կը բարախեն մեր սըրտերը սիրովը մեր հոգեկան ժառանգութիւններուն, եթէ կ'ուզենք որ փրկուի մեր լիզուն, եթէ կը մտահոգութինք ապագոյովը մեր ազգին ու զաւոկներուն, պէտք է ամէն ճիգ թափենք վերցնելու համար խօչընդոտները, փուշերն ու տատասկները մեր ճամբռուն: Ամէն զգացումէ վեր պէտք է գերակշռէ սէրը մեր մշակոյթին և միացեալ ուժերով, սիրտ ու հոգի ի սպաս պէտք է դնենք անոր պահպանումին: Հարկ կա՞յ կրկնելու թէ յաջողութեան միակ պայմանը մեր իւրաքանչիւրին ողջախոսհութեան և կամեցողութեան մէջն է:

Պէտք չէ գերի ըլլայ նոխապաշտրումի և պէտք չէ ազգուիլ չարասութիւններէ, ոյլ պէտք է նպատակակէտ ընել համագործակցութեան գաղտփարը, միշտ ի մտի ունենալով փրկութեան գործը և անոր մատուցանելիք մեր պարտքի բաժինը:

Ի՞նչ գործնական միջոցներ կարելի է ձեռք տանել համագործակցութեան փափաք մը իրականացնելու համար: Բազմաթիւ միջոցներ կարելի է թուել, բայց հայ մշակոյթի պահպանման գաղտփարը լուսագոյն առաջադրութիւնն է առայժմ Ռւբենի մշակոյթի գեանի վրայ, իմ համեստ հայեցողութեամբ, հետեւել միջոցները գործադրութեան պէտք է դնել:

1. — Խնդրել, հանրութեան մէջ յարգանք վայելով մտաւորականներէ, սկսիլ յօդուածաշաբարք մը, մշակոյթի պահպանման հարցը արծարծող խնդիրներու շուրջ: Խնդրել օժանդակութիւնը Ռւելիյը Սարոյիանի, Սիւրմէլեանի և ուրիշներու

անդինքն լեզուով լոյս տեսնող թերթերու համար:

2. — Մամուլի միջոցաւ կոչ ընել ու ի մի թերել գրագէտ, ուսուցիչ, երաժշտագէտ, արուհստագէտ ևայլն ու կազմել մշակոյթի նուիրեալներու համագույն միութիւն մը:

3. — Մշտկոյթի Ամսուան մէջ սարքել շքեղ փառատօն մը, այս առթիւ ցուցադրել քանդակագործներու, նկարիչներու և այլ արուեստագէտներու ստեղծագործութիւնները: Երեկոյ մը յատկացնել գրականութեան, որու շուրջ խօսող հրաւիրել ծանօթ մտաւորականներ, ամէն խաւերէ անխափիր: Ուրիշ երեկոյ մը յատկացնել արուեստագէտներու զանազան ճիւղի պատմութեան դասախոսութեան: Ունենալ Հայ Դպրոցի Երեկոյ, մասնակցութեամբ բոլոր յարանուանական դըպրոցներու աշակերտութեան: Ունենալ երեկոյ մը, նուիրուած հայ երաժշտութեան և հայկական պարի, միացեալ խումբերով:

Խնչե՞ր կարելի պիտի ըլլայ ընել, ի՞նչ երազներ պիտի իրականանան և ի՞նչ բարերար ազդեցութիւն պիտի ունենայ այսպիսի ձեռնարկ մը հայ կեանքին վրայ, եթէ ձիգ մը ըլլայ և իրականանայ համագործակցութեան ծրագիրը: Ուժեր չեն պակսիր, կարևորը զանոնք իրարու քով թերելն է. մասնաւորաբար մշակոյթի նուիրեալ ուժերը: Եւ յաջողութիւնը անպայման մեզ պիտի գտնէ: Պիտի բարելուուի մեր դպրոցներու վեճակը և ով գիտէ, թերեւս օր մը միացեալ ուժերով կարելի ըլլայ իրականացնել Բարձրագոյն Վարժարանի մը այնքան փայտփայուած լուսապատկերը: Միացեալ ուժերով պիտի փրկուին մեր գիրն ու գրականութիւնը կորուստէ, և վերջապէս հս կը հաւտուած որ ուրիշ շատ մը փայլուն նուաճաւմներ իրարու պիտի յաջորդեն:

Ահաւասիկ իմ այս մտքով ու հայեցութեամբ հնարաւոր կը գտնեմ ու կը շեշտեմ, թէ մշակութային գետնի վրայ համազործակցութիւն կարելի է:

Անժել Քեշեան

ԳՐԱԽՈՍՏԿԵՐՆ

ԳԻՉՈՒԹԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԼԵԶՎԱԿԱՆ - ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՁՆԱԴԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.

Երեանի մէջ 1962ին լոյս տեսած է Լեսն Գ. Խաչերեանի երկու մասերէ - Ուսումնասիրութիւն և Բնագիր - բարկացած այս աշխատութիւնը, շօնուած Մեսրոպ Մաշտոցին, անոր Ճնդեան 1600 ամեակին առթիւ:

Բոլվանդակութիւն. - Երկու հօսք, էջ 7-9: Ներածութիւն, 11-12: Առաջին Մաս, Աւումնասիրութիւն: Արխատակէս Գրիչ, էջ 55-98: Գէորգ Սկևացի, 99-171: Գրիգոր Տաթևացի, 172-193: Անանուն», 194-204: Գրիչները «Գրչութեան արուեստայի մասին», 205-218: Երկրորդ Մաս, Բնագրեր: Օգտագործուած ձեռագրերի և նրանց բնագրերի պատրաստման հանգամանքների մասին, էջ 221-226:

1. - Վերլուծութիւններ բացերեւապէս բազմազան բառից եւ բայից յոգնախումբ շարագրութեամբ արարեալ զա Առիսակիսի Գրչի ի խնդրոյ բազմաց յարհեան գրչութեան, էջ 227-286: Կը բաղկանայ նախերգանէ մը, և տաս կանոններէ, որոնց առաջին իննը կը վերաբերին յ տառի գործածութեան, իսկ վերջինը՝ տասներորդը, բառացանկ մըն է այրութեանի կարգով, շարք մը բառերու ուղղագրութիւնը ցոյց տալու նպատակով յօրինուած:

2. - Գեղգայ Վարդապետի արարեալ ի խնդրոյ Ասեփանոսի մականուն Գոյներիցանց Կայրաւանեցոյ մեղաներէ անձին, էջ 287-308: Նախերգանէն ետք կան հետեւեալ գլուխները. Երաս վասն հանգամանաց հեգից, որ եւ պատասխ իսկ է գրադարձին յարուեան գրչութեան: Երաս վասն առողանութեանց: Եւ Յաղագս կիտից:

3. - Երաս Գրչութեան, զոր արարեալ եր զա յուղագոյն Գեղգայ Վարդապետի ի խնդրոյ ուրումն Առօսանդեայ], զորոյ զգական ի նմանէ յեսոյ իմ ի Վարդապետէն խնդրեալ եւ նո կատարեաց զինդրուածն իմ [Ստեփանոսի Գոյներիցանց], էջ 308-320: Յառաջարանին կը յաջորդեն երեք

գլուխները, առաջինը կը խօսի վանկերու բաժանման մասին։ Երկրորդը կը բացատրէ մի ուշանուր պիտոյանալ Հիւն փոխանակ հեռի ի միջոցս հոլովինց անուանց։ Երրորդը կը ցուցնէ ամիսի մի առաջնորդութիւնը բանահան, և ոքի ոյք նու բառեարեւ, ոյք յի առնան ի վերջուն։ Կ'առարտի տյրուբենական յօրինուածութեամբ երկու կործ ստանուարներսէ։

4. — Երբարի՝ առաջների Առվիանու Առանցույ Լուծումն հոմառուս զժուարիմց բոնի ի գիր Երշորեան յԱռ խօս կիսէ Հաւեռէ, էջ 321—340։

5. — Նորին Երիբուի՝ առաջների Առվիանու Առանցույ Լուծումն հոմառուս ի հետա Երշորեան Դեւրգոյ Վարդապետի, զու նոխ խնդրեալ եր ի նման Գասանիկոյ Քրչի եւ ալ ա Քոյիերիցոց Անփունսի, էջ 341—358։

6. — Դեւանալ երտա նոյն Դեւրգ Առվագապետի ու առ Ասեփունու Քոյիերիցու գրեալ Յալագ Երշորեան Առունասի, էջ 359—365։ Հեղինակն է դարձեալ Գրիգոր Տաթևացի։

7. — Առըստիսի Բարձրուցոց բարիեալ եւ այս վասն լծուգուրեան, և, Յազգան փանիի եւ փուլուուրեանց եւ նեզի եւ նաւարակ տողաւուց եւ բառի՝ տացեալ սուրբ հոգի Դեւրգեայ եւ խորս կերթ բաժնանան նեզիցն, էջ 366—374։ Հեղինակը ՇԱՆԱՆՈՒՆ։

8. — Յազրօս նետի եւ Պատուի, էջ 375—377։ Հատուած մըն է Յակով Վ.րդ. Դրիմեցիի մէկ աշխատութեանէն մետցած։

9. — Պատուիկ մը Առող Առուրեան վրայ, էջ 378—9։

Ապա կու գան յաջորդարար, Խուսերէն ամփոփում, էջ 380—401։ Օգտագործուած մատենագրութեան ցանկ, էջ 402—5։ Բավանդակութիւն, էջ 406—7։

Թիւ 7, Անանուն հեղինակի երկը տունուած է միակ ձեռագրէ մը, իսկ մետցեալ երկերու քննական բնագիրները կազմուած են իւրաքանչիւրէն կորնորագոյն 10—12 ձեռագիր տարրերակներ համեմատելով։ Համահաւաք բնագիրներու կազմութեան այս աշխատանքը կատարուած է գիտնական խղճմատութեամբ։

Յարգելի հեղինակը, ինչպէս զերէ ցոյց

տուինք, մանրամասնօրէն աւսումնասիրտած է իւրաքանչիւր երկ, և լայնօրէն պարզաբնած է ամէն մէկ հարց։ Հետեւարթ թէ իրեկ ուսումնասիրութիւն և թէ իրեկ բնագիրներու հրատարակութիւն մնածապէս գնոնատելի գործ մըն է որ կու տայ Պր. Լ. Գ. Խաչերեան։

Այս ընդհանուր գնահատութեանէն հատք տեկորդ չենք համարիր մատնանշչել նկատողութիւն արժանի քանի մը կ'էտեր։

1. — Երիսույկով Արյը եւ Դեւրգ Առվագապետ։ — Արիստուկէսի քնրականական տչխատութիւնը մզգի ծանօթ է այժմ ոչ իր նոսխական ձերն մէջ, այլ Սկեռացի Գէորգ Վարդապետի կատարած յաւելումներուն շնորհիւ ընդլայնուած ձեռվ։ Այս պարագան յայտնի կ'երեկի 266րդ էջին վրայ, ուր խմբագրողը կ'ակնարկէ Արիստուկէսին երրորդ գէմքով։ «Ի վեր անդ յառաջնուած կանանին տասց հակոռըն Ասպիստակէս»։ Գէորգ Վարդապետի ինքն ալ կը յարտարաբ թէ Արիստուկէս հակոռը ինի մասին գրածներուն վրայ յաւելումներ կատարած է։ «յարայ հարկուուրան սուշ ինչ և առ յաւելի լնուի զթերին» (էջ 287)։ Իսկ Գր. Տաթևացի իր գրած լուծումներուն վերջը (էջ 339—340, 342) կու տայ ցանկը այն հատուածներուն, որոնք ըստ իրեն կը պատկանին Գէորգ Վարդապետին։ Ըստ այսմ Գէորգ Սկեռացիին պատկանող ընդլայնոկ հատուածներ կը գտնուին այս հրատարակութեան մէջ, էջ 263—4, 266—7, 280—281, 283—4, 285։ Տաթևացիի գրածը մնած չտփով կը հատուածի նուև մեր թիւ 1424 ձեռագրի վկայութեամբ։ Այսն ձեռագրի լուսանցքին վրայ չորս տեղ նշանակուած է ալլոյ, որոնք կը համապատասխանեն Պր. Խաչերեանի հրատարակութեան 263—4, 266—7, և 272 էջերուն վրայ գտնուող հատուածներուն։ և չորս տեղ ալ Դեւրգեան Վարդապետի, համապատասխան տպաւածի 280—281, 284 և 285 էջերուն վրայ գըտնուող հատուածներուն։

2. — Արիստակէսի եւկին վերջուուրութիւնը։ — Ներկայ հրատարակութեան մէջ, էջ 286, լուսանցքի վրայ գրուած է հետեւալը։ «զի կտրած է, թողցի կտրողին և զմեզ, ամէն», որմէ կը հասկցուի թէ

Արիստակէսի երկին վերջաւորութիւնը պահասաւոր է եղած Պր. Առաջերեանի համաժամանք ձեռագիրներուն մէջ՝ Սուրբ Աթոռոյց Զեռագրատան մէջ գտնուուզ երկու ընտիր բնագիրներ աշքէ անցընելով տիսանք հետեւել շահեկան տարրերուկները: Թիւ 1303, թիւ 1297, էջ 87 ունի, «ի գլուխն ճշմարիս, զի աւրինակս կըտրած է, թաղցի կտրսղին և մեզ, ամէնու թառառաւծեայ, քաղցեայ, քոյսյ հրամանացդ: Աւորդ է յԱռիստակիսէ արտրելոց բանիցն», Կարժէ գիտիլ տալ որ վերոյիշեալ ձեռագիրը 60 տարիով աւելի հին է քան Պր. Առաջերեանի գործածած թուուկան կրող հնագոյն օրինակը: Զեռագրիս Գրին է թումաս, իսկ օրինակին շնորհաւղն Ստեփանոս Գոյներիցանց անհու գրիչ, ըստ յիշտառակարանին, էջ 121-2: Ուրիշ յիշտառակարանի մը համաձայն յիշեալ օրինակը Գէսրդ Վարդապետինն իսկ է: «ԶԱռիստակէսն գրեցի ի լիտան Տօրոսի, յԱնապատին որ կոչի Արմէն, ընդ հովանեաւ ուուրը Աստուածածնին և ուուրը Նշանին, առ ոստ ուուրը և երջանիկ Վարդապետին Գէսրդեա, յուրինակէ նորին, ի թուին ԶԻԶ» (էջ 546):

Միւսը, թիւ 1424, բալորդիր հնատիպ, էջ 53, ունի. «ի գլուխն ճշմարիս, քաղցեայ, քոյսյ հրամանացդ: Եւ Քրիստոսի փառք յաւիտեանս ամէնու Աւարտ է յԱռիստակիսէ արտրելոց բանիցն»:

Այս համեմատութիւնները կը ցուցնեն որ կարուածը մեծ բան մը չէ եղած, և Արիստակէսի երկը ըստ երկույթին կը վերջանար մեր թ. 1424 ձեռագրին ձեռվ:


3. — Գէորգ Ակեւուցի աւակիբաց Արիստակէսի. — Պր. Առաջերեան երկու տիզ Արիստակէսը կը կոչէ ուսուցիչ Գէորգ Սկեռացիի (էջ 114 և 170), եթէ Արիս-

տակէս Գրիչ միաւ հեղինուկ է, ինչպէս կը գրէ Պր. Առաջերեան (էջ 55), կրնաց իրեւ աշակերտ ունեցած ըլլու Գէորգ Սկեռացին որ ծնած է 1245ին, Մեղի հասուծ տեղեկութեանց համաձայն Գէորգ Սկեռացի ուսունելու սկսուծ է 5 տարեկանին, իր ուսուցիչ ունենալով նախ իր մօրեզքայրը Սկեռացի Գրիգոր Վարդապետը (1250-54), և ապա Սխիթար Վարդապետը Սկեռացի Վանքին մէջ:

4. — Բանական հակներ. — Պր. Առաջերեան իր ուսումնասիրութեան մէջ Պր. Տաթևացիի երկէն (էջ 349) մէջըերած է հետեւելու. Եւ է Աստուած բանական և հրեշտակը և գեք և յաւերժանարսունք, սրպէս ասեն ոմանք» (էջ 191), և մատնանշած է ատոր կարեւորութիւնը, որ ասով «նախ» կասկածի տակ է առնվամատածու, հրեշտակների, գեերի և յաւերժանարսունքը բանական լինելը» (էջ 192): Այսեղ յարգելի հեղինակը պզտիկ թիւրիմացութիւն մը ի յայտ կը բերէ: Տաթևացին կասկածի տակ չէ առած Աստուածոյ, հրեշտակներու և գեերու բանական լինելը, այլ միացն յաւերժանարսունքն: Այսպէս ասեն ոմանք» խօսքը կը վերաբերի յաւերժանարսուն միայն: Թէ հրեշտակները բանական էտկներու դասին կը պտականին ըստ Պր. Տաթևացիի, թաղունք իր ատուածարանական յայտնի աշխատութիւնները, նոյն այս երկին մէջ իսկ, քանի մը էջ անդին կը կարդանք: «զի ատուն են բանականաց դասք, ինն հրեշտակը և մին մարդու» (էջ 355):

Վերոգրեալ քանի մը նկատողութիւնները կը յուսանք թէ գոյնունակութիւն կը պատճառեն յարգելի հեղինակին իրեւ անառ և գդաւէտ դիտողութիւն:

Ն. ԵՊԱ. ԾՈՎԱԿԱՆ





Nº 279

Ա. Եղիսաբեկ 9 Մարտ 1964 թ.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Մայր Արոնս, ցաւօք սրբի ժկղնեկացառ ի մասին անսպասելի ներկայութեան
և զործունեութեան Ա. Էջմիածնի իրաւասութեան ենրակայ Մարսիլիոյ թեմին
մէջ, Կիշիկեան Արոնի Միարան Տ. Արտաւազը Եպիսկոպոսի, որի նետեւանելով
Մարսիլիոյ Հայ Եկեղեցական համայնքի ծոցում առաջացած և ներփան խոռվու-
թին եւ պառակտում. Ասացուած ևն բողոքագրեր Երևանեան Եւրոպայի Հայրա-
պետական Պատուիրակ եւ Ֆրանսիայի առաջնորդ Տ. Մարտիրի Արքայիսկուլուսից
և Մարսիլիոյ Հայոց Թեւեական եւ Եկեղեցական վարչութեանց կողմից:

Մայր Արոռս այս պարագան համարում է Եկեղեցական կանոնների բացայաց խախտում և բոլորովին ոչ համաձայն երրուստիկի 26 հոկտեմբեր 1963-ի ողջագութման ողբեկ։ Առոյ խիս բաղժակի և և ամենասեղ որ Մեծի Տաճան Կիշիկիոյ Կարողիկոսութիւնը անյապադ պարտն ու պաշշանը ևնօրինի, ի պահպանումն Հայ Եկեղեցու կարգաց և կանոնաց, նույրագետական մեր Արքունների իրաւասութեանց ասհմանների և Սփինդահայ Եկեղեցական կիսմի միասնութեան ու խաղաղութեան։

ԴՐԱՄՆ, ՄԱՅՐ ԱԹՈՈՈՅ Ս. ԷԶՄԻԱԾՆԻ

ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

ՎԱԵՄ. ՆԱԽԱԳԱՀԸ ՏՈՔԹ. ԺՈԶԷ ԱԶԷՐՏԾՈ ՓԵՐՏԻԿԱՅՈ

ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ

ՏԻԱՐ ՌՈՊԵՐ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

ԻՐԵՆՑ ՏԻԿԻՆՆԵՐՈՎ ՎԵՐՍԻՆ ՄԵՐ ՄԷՋ



Լիզպոնէն ստացուած հեռագրի մը համաձայն գիտէինք թէ Փետրուար 23ին վերոյիշեալ մեր պատուական հիւրերը Ամմանի օդակայանը պիտի ըլլային: Միջին Արեւելք գալու իրենց շարժառիթն էր, նախ ներկայ ըլլալու գաղթականաց շէնքի բացման երուսալէմի Ս. Յակոբայ վանքին մէջ, ապա երթալ եզիպտոս եւ Իրաք, Կիւլպէնկեան Հիմնարկութեան հետ կապուած գործերով:

23 Փետրուար, երեկոյեան ժամը 8ին, յարգելի հիւրերը դիմաւորուեցան Ամմանի օդակայանին մէջ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Ամմանի Հայոց Տեսուչ Հոգ. Տ. Անուշաւան վարդապետի եւ Ս. Աթոռոյ դիւանատան քարտուղար Պ. Կարպիս Հինդլեանի կողմէ, եւ առաջնորդուեցան Ամմանի Ուրտուն հիւրանոցը:

Փետրուար 24ին յարգելի հիւրերը իրենց ազնուափայլ տիկիններուն հետ միասին, եւ առաջնորդութեամբ Պ. Կարպիս Հինդլեանի, այցելեցին Բէթրայի հնագիտական աւերակները եւ Ագապա: Խսկ Փետրուար 25ին այցելեցին ճարաշի հնութիւնները:

26 Փետրուարին, առոտուան ժամը 10ին, Ամեն. Ս. Պատրիարքի առաջնորդութեամբ այցելեցին Ամմանի Կիւլպէնկեան նորակառոյց Մանկապարտէզը, որ մաս կը կազմէ Հ. Բ. Բ. Միութեան Խւզաղեան վարժարանին:

Յարգոյ հիւրերը աշակերտներու, ուսուցիչներու եւ մասնաւոր կերպով հրաւիրուած ներկաներու ժամաներու եւ ժամաներու մէջէն առաջնորդուեցան դպրոցի տաղա-


ւարը, ուր երկսեռ ամբողջ աշակերտութիւնը հաւաքուեցաւ եւ գործադրութեան դրուեցաւ պահին պատշաճ յայտագիր մը, ի պատիւ հիւրերուն:

Վարժարանի տնօրէնութիւն Տիկ. Անահիտ Ոսկերիչեանը, սահուն եւ տպաւորիչ անգլերէնով, բարի գալուստ մաղթեց հիւրերուն եւ տուաւ անհրաժեշտ տեղեկութիւնները վարժարանի կրթական եւ տնտեսական կեանքին շուրջ: Յանուն վարժարանիս պաշտօնէութեան եւ Ամմանի մերազն ժողովուրդին, իր շնորհակալութիւնը յայտնեց Կիւլպէնկեան Հիմնարկութեան մնացակարիտ Նախագահին եւ Տիկ Առաջին Կիւլպէնկեանին, եւ մաղթեց որ Աստուած իրենց երկար ու երջանիկ տարիներ շնորհէ, որպէսզի կարենան ամենուրեք հիմնել կրթական նման յարկեր, հոգիներու դաստիարակութեան եւ մարդկային յառաջդիմութեան ի հաջիւ:

Յետոյ Մանկապարտէզի պատիկներէն մին, հայերէնով նոյնակէս բարիգալստեան անուշիկ խօսքեր ըրաւ, եւ զոյդ մը ծաղկեփունքեր նուիրեց իրենց ազնուաշնորհ տիկիններուն:

Եղան նոյնակէս երգեր եւ արտասանութիւններ, զեկավարութեամբը ազնուափայլ Տիկին Մարի Փէլթէքեանի, Ամմանի Հայոց Սոխակին, որ տարիէ մը ի վեր երածշտութեան եւ հայերէնի դասեր կ'աւանդէ արդէն վարժարանէն ներս:

Յետոյ հիւրերը հրաւիրուեցան Տեսչարան եւ մեծարուեցան սուրբով եւ կարկանդակներով: Այս համեստ մեծարանքէն վերը,



Գալուստ Կյուլգենյան Հիմնարկութեան Եալուսական Խորհրդական և Տիար Խորհրդական Կուսակցութեան կողմէ կազմակերպութեան վեհանք իրենց Տիկիններով
Լեհա խառ Հիւսկի թագաւորին հետ, Պատման Պայտական մեջ:



Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Վ.սեմ. Նախագահը Տօֆք. Փետքիկա
Վեհափառ Թագաւորին նետ ձեռնուած պահուն:


շրջեցան վարժարանի բոլոր դասարանները եւ Մանկապարտէզի բաժինը եւ մեծ գոհունակութեամբ մեկնեցան:

Նոյն օրը ժամը 12ին, նախորօք կարգադրուած ժամադրութեամբ այցելեցին նորին Վեհափառութիւն Հիւսէյն Ա. Թագաւորին, Պասմանի Արքայական Պալատին մէջ:

Ամեն, Ա. Պատրիարքը բանի մը խօսքերով ներկայացուց մեծայարդ հիւրերը նորին Վեհափառութեան: Յետոյ Հիմնար-

կութեան մը համար: Վեհափառ Թագաւորը յարմար նկատեց որ Յորդանանեան նորաշէն Համալսարանի մէջ, Կիւլպէնկեանի Հիմնարկութեան անունով auditory մը հաստատուի, որուն ամբողջական ժախսը պիտի ըլլայ, ըստ եղած զնահատութեան, 40 հազար Յորդանանեան Տինար:

Նորին Վեհափառութիւնը իր կարգին բարիգալուստ մաղթեց հիւրերուն, յայտնելով իր ուրախութիւնը որ հաճոյքը ունի զիրենք ընդունելու Յորդանանեան մեծ ըն-



Տիգր. Փետրիլուս կը բանայ գոլլքականաց տեղին դուռք:

կութեան Նախագահը Տորթ. Փերտիկաօ իր խոր շնորհակալութիւնը յայտնեց Վեհ. Թագաւորին, իրենց եղած արքայական այս ընդունելութեանը համար, ինչպէս նաև իր ուրախութիւնը, Յորդանանի չկասող յառաջիմութեան համար, իմաստուն զեկագարութեան ներքեւ նորին Վեհափառութեան: Ի գնահատութիւն այս իրողութեան, Կիւլպէնկեան Հիմնարկութեան Նախագահը 25 հազար Տինար դրաւ Նորին Վեհափառութեան տրամադրութեան ներքեւ, Յորդանանի մէջ կրթական հիմնար-

տանիքին մէջ, ուր ոչ մէկ խտրութիւն գոյութիւն ունի: Յետոյ Վեհափառ Թագաւորը բազմաթիւ զիրերով նկարուեցաւ հիւրերուն հետ:

Նոյն օրը մեծարգոյ հիւրերը Ամմանէն ճամբայ ելան դէպի Երուսաղէմ: Իրենց ճամբուն վրայ այցելեցին Յորդանան գետը, Երիքով եւ Մեռեալ ծովը, եւ իրիկուան դէմ ժամը 7ին հասան Երուսաղէմ:

Փետրուար 27ին տեղի ունեցաւ Գաղթականաց շէնքին բացումը: Եկեղեցական կարճ արարողութենէ մը յետոյ, Պատրիարք

Սրբազնն Հայրը շէնքին բանալին տուաւ կիւլպէնկեան Հաստատութեան Նախագահ Վասեմ. Տոքթ. Փերտիկաօին որ բացուած յայտարարեց շէնքը: Ցետոյ ճիւրերը, Միարանութեան անդամները եւ հրատիրեալները պարտեցան շէնքին բոլոր կողմերը, ապա շամբանիայով մեծարուեցան: Կէսօրուան ճաշէն յնտոյ, որ տեղի ունեցաւ Պատրիարքարանի մէջ Ամեն. Սրբազնն Պատրիարքը կիւլպէնկեան Հաստատութեան Նախագահին եւ Ռոպէր կիւլպէնկեանի կուրծը զարդարեց Ա. Յարութեան ադամանդա-

դիտութեան եւ յարգանաց, որովհետեւ կիւլպէնկեան Հաստատութիւնը առաջնեղաւ, շնորհիւ ձեզի եւ ձեր գործակիցներուն, որ իր իշխանական նուիրատութիւնը ըրաւ, ի նպաստ Ա. Յարութեան աշխարհամատուա Տաճարի նորոգութեան»:

Տիար Փերտիկաօ իր զգացուած շնորհակալութիւնը յայտնեց Ա. Պատրիարք Հօր, եւ ըստ «Ա» համար մեծ պատիւ է որ այսօր մեր կուրծքերուն կ'ունենանք Ա. Յարութեան Տաճարի պատուանշանը եւ ան ալ առաջին անգամ»:



Պատրիարք Ա. Հայրը կը զարդարէ Տօքք. Փերտիկաօի կուրծքը Ա. Յարութեան ադամանդակուա ժամանականութեանունուի:

Կուռ. պատուանշաններով, իսկ երրորդ պատուանշանը՝ որ Տիար Գ. Եսայեանին էր, իր բացակայութեան յանձնուեցաւ Վասեմ. Նախագահին, իրեն յանձնուելու համար:

Պատուանշաններու տըւութենէն յնտոյ Պատրիարք Հայրը բաւաւ. «Պատուուի եւ սրտի մեծ զոհունակութեամբ է որ Ա. Յարութեան այս պատուանշանները կը յանձնեմ ձեզի: Զեր արդար իրաւունքն էր որ առաջնները ըլլայիք, առարկայ մեր երախտա-

Պատուական ճիւրերը իրենց Տիկիններուն հնուա այցելեցին Դրչագրաց Մատենադարան, Ա. Յարութեան Տաճար, Բեթղեհէմ եւ ուրիշ զանազան սուրբ տեղերը:

Ուրբաթ, Փերտուար 28ի կէսօրուան մօտերը մեկնեցան Եղիպտոս, իրենց շնորհակալութիւնը եւ հրաժեշտի խօսքը ըստէ յնոյ Պատրիարք Սրբազնին:



**Պատրիարք Ս. Հայր կը զարգառէ Տիար Ռոպէր Կիւլպէնկեանի կուրծքը
Ո. Յարուբեան աղամանդակուու ժամանակ:**



**Գալուստ Կիւլպէնկան արծուութիւնը համապատի Տուր. Պատրիարք ու Հայպատան
բաժնի Վարչի Տիար Ռոպէր Կիւլպէնկեանը իւենց ընտիւալի Տիկիններով:**

ԿՈՆԴԱԿ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՇԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԵՆ

ԳԵՐԵ. Տ. ՀԱՅՐԻԿ ԵՊՈ. ԱՍԼԱՆԵԱՆԻ ԱՐՔՈՒԹԵԱՆ ՏԾԻՉՈՒԹԵԱՆ



ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



ԳԵՐԱՅԵՆՈՐԾ Տ. ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՈՒ ԱՊԱՀՈՒՅԱՆ, ԼՈՒՍԱՐԱՐԱՊԵՏԻՆ ՍՐՈՅ ՅԱԿՈՅԵԱՆՑ Վ.Ա.ԽՈՒՏ,
ՀԱՅՐԱՎԱՏԻ ՈՐԴՈՒՈՑ ՄԵՐՈՅ, ՈՂՋՈՑ ՀԱՅՐԱՎԱԿԱՆ ԵԽ ՕՐՃՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ, Ի ԳԱՎԵ ՍՐՈՅ ՀՕՐ
ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱԽՈՐՁԻ ԵԽ Ի ԳԱԶԱԿԱԼՀ ՆՈՐԻՆ

Աստուծոյ օրնութեան ներքեւ կը գտնուին մեր Սուրբ Եկեղեցին, մեր նուիրա-
պետական Աթոռները եւ համայն հայ հաւատացեալ ժողովուրդը:

Աստուծոյ օրնութեան ներքեւ են նաև Երուսաղէմի Հայոց Առաքելական Սուրբ
Աթոռը եւ Սուրբ Յակոբանց Միաբանութիւնը:

Խնչա՞ն ուրախ եղանք, որ անցեալ հոկտեմբերին կարողացանք ուխտի գալ
Սուրբ Քաղաք Երուսաղէմ, համբուրելու մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Գերեզմանը եւ
Գլխադիր Սուրբ Յակոբի եւ Սուրբ Բեթղեհէմի նուիրական սեղանները:

Խնչա՞ն ուրախ ու երջանիկ եղանք նաև ողջագուրուելով Սմենապատիւ պատ-
րիարք Տ. Էղիշէ արքեպիսկոպոսի եւ ամբողջ միաբանութեան հետ, ողջագուրում, որ
Մեր հոգին լիցուց սուրբ եւ մխիթարիչ զգացումներով, վասնզի տեսանք Մենք թէ բո-
լորդ լծուած էք Սուրբ Աթոռիդ հոգեւոր եւ նիւթական շնութեան մնձ աշխատանքին,
Զեր սրբազն պատրիարքի իմաստուն եւ կորովի զեկավարութեան ներքեւ:

Մենք տեսանք նաև Զեր գործունէութիւնը եւ Զեր ստանձնած աշխատանքի
բաժինը՝ իրեւ լուսարարապետ Սուրբ Աթոռիդ:

Դնահատելով Զեր այս բարձր պաշտօնը, Զեր վաստակը եւ անցեալ բազում տա-
րիներու Զեր նուիրեալ ծառայութիւնը Հայ Եկեղեցին, հայ Երուսաղէմին եւ Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնին, հոկտեմբերի 19ին Զեզ շնորհեցինք արքութեան պատիւ, նաև
իրեւ Մեր Եղբայրական սիրոյ արտայայտութիւն Զեր անժին հանդէպ:

Սոյն Մեր կոնդակով կը հաստատենք Մեր այդ որոշումը եւ կը մաղթենք Զեր
Սրբազնութեան՝ արեւշատ ու խաղաղ աշխատանքի բազում տարիներ, որպէսզի միշտ
նոյն նուիրումի ոգիով եւ բաջակորով գործունէութեամբ, շէն ու պայծառ պահպանէք
Հայոց Սուրբ Յակոբի պատմական եւ սրբազն Տաճարը, Տաճար սրբութեան, Տաճար
լոյսի եւ յոյսի, եւ համբաւեալ սրբատեղ համայն հայ հաւատացեալ ժողովուրդի համար:

Մեր Տիրոջ եւ Փրկչի Էջման Սուրբ Սեղանէն եւ Սուրբ Լուսաւորչի անմար կան-
թեղէն սիրոյ ողջո՞յն Զերդ Սրբազնութեան, իրեւ զինուորեալ սպասաւոր եւ արթուն
լուսարար հայ Երուսաղէմին եւ Սուրբ Յակոբին:

Ողջ լերուք, զօրացեալ Սուրբ Հոգևոր եւ յաւէտ օրնեալ ի Տեառնէ եւ ի Մէնչ:
Ամէն:

Տուա Կոնդակս ի 24-ն յանվարի,
1964 Փեկական ամի,
եւ ի տումարիս Հայոց ՈՒՆԺԳ,
ի մայրավան Մերոյ Էջմիածնի.

Հմր. 471



Արքայի կոնդակ
ՍԱՅՐԱՎՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ Ի ԱՄԵՐԱՐԱՐ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ա. ՅԱԿԱԲԻ ՆԵՐԱԷՆ

Յանաստանի ն. վ. Փոլ Ա. Թագաւորի մահանուն առիթով՝ փախանակուած հեռագիրներ:

Երևաղէմ, 7 Մարտ 1964

Ն. Գևորգ. Ընդի. Հիւպատոս Յունաստանի Հիմնական Ընդի. Հիւպատոսարան
Երևաղէմ

Զերդ Վահեմուրիւն,

Նորին Վեհափառուրիւն Հելլենաց Մեծն Արքայ Փոլ Առաջինի ժիուր եւ կանխահաս մասուան առիրով, կը Ենթայացնենք Մեր անկեղծ ցաւակցուրիւնները Զեզ եւ Զեզդէ կը խնդրինք հաղորդել զանոնք Հելլենական կառավարուրեան եւ վետակիր Արքայական ընտանիքին, իրենց կրած այս անդարմաննելի կորուսին համար:

Թույ Բարձրեան Ասուած հանգիս պարզեւ իր նոգոյն եւ ոյժ, կարողուրիւն, ասուածային առաջնորդուրիւն եւ երկար ու բարգաւան իշխանուրիւն նոր Թագաւորին, ուղակայի կարողանայ շարունակիլ ազնիւ զարծունեուրիւնը իր մեծ նախորդին:

ԵՊԻՆԻ ԱՐՔԵՊՈՎ. ՏԵՐՏԻՒԹԵԱՆ
Պատրիարք Հայոց Երևաղէմի

Երևաղէմ, 14 Մարտ 1964

Ամենապատի

Տ. Եղիշ Արքեպօ. Տերտիւթեան
Պատրիարք Հայոց Երևաղէմի

Խորապես զիտցուած ենք Զերդ Ամենապատուրեան ազնուուրեն արտայայտած անկեղծ ցաւակցուրիւններէն, Նորին Վեհափառուրիւն Փոլ Առաջին Թագաւորի մասուան առիրիւ, ինչպէս նաև Զեր բարեմաղրուրիւններէն՝ առ. Ն. Վեհ. Կոստանդին ԺԴ. Թագաւոր, որուն համար կը յայտնեմ Զեզի իմ ամենաշերմ ընորհակալուրիւնները:

Ես չի բերացայ հաղորդելու Զեր սրտափին վետակցուրիւնները արքայական ընտանիքին իւ Յունաստանի կառավարուրեան:

Այս առիրէն կ'օգտուիմ վերանորոգելու Զերդ Ամենապատուրեան իմ ամենախորին խրգանաց հաւաստիք:

ՀՕՐՃ Ս. ՓԱՓԱՏՈՓՈՒԼՈՎ
Ընդի. Հիւպատոս Յունաստանի

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Կիր. 1 Մարտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Արշակ Արդ. Խաչատրութեան:

● Կիր. 8 Մարտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ ժամարարն էր Հոգչ. Տ. Վաղարշ Արդ. Խաչատրութեան:

● Դէ. 11 Մարտ. — Վարդանանց հանդիսաւոր նախատաւոնակին ի Ս. Յակոբ նախադաւուց Գերշ. Տ. Սուրեն Արքեպոս.:

● Եւ. 12 Մարտ. — Ս. Վարդանանց զօրավարացն մերց (Ցիւտակ մեռելոց եւ տօն ազգային): Բայ սովորութեան, Մայր Տաճարի Աւագ Մեղանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց ժառանգ վարժարանի և Ընծայարանի Տեսուչը՝ Հոգչ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան և խօսեցաւ բովանդակալից քարոզմը, բնաբան ունենալով Եղիշէ պատմիչի մէկ խօսքը, վասն Յիսուսի, վասն հայրենեացու թայտնեց թէ բովանդակ Հայոց պատմութիւնը ոգորում մներու երկար շարք մը եղած է յիշեալ նուիրական գաղափարներու պաշտպանութեան ի խնդիր: Անա թէ ինչու մենք կրցած ենք զոյտակել իրքեւ ազդ, կուրծք տալով դարերու ամենի փոթորիկներուն: Ս. Պատարագի ընթացքին, ժառանգաւոր Սաները Ս. Հաղորդութիւն ստացան իրենց Տեսչներ: Խոկ Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն՝ հայ նահատակաց հոգիներուն համար, նախադաւութեամբ Գերշ. Տ. Սուրեն Արքեպոս.:

● Ուր. 13 Մարտ. — Բայ սովորութեան, Ս. Պատարագ մատուցուեցաւ Ասորւց Ս. Մարկոս Աւետարանչի եկեղեցւոյն մէջ ժամարարն էր Հոգչ. Տ. Սամուել Արդ. Աղոյեան: Քարոզեց Գերշ. Տ. Սուրեն Արքեպոս., որ և նախադանեց երթ ու գարծի թափորներուն Արարտութեանց աւարտին, Միաբանութիւնը պատուակրուեցաւ Ասորւց Գերշ. Եպու. էն:

● Եր. 14 Մարտ. — Երեկոյեան ժամերգութեան ընթացքին, ըստ սովորութեան, Մայր Տաճարի խորաններն ու գլխաւոր սրբանկարները վարագուրուեցան:

● Կիր. 15 Մարտ. — Բուն Բարեկենդան: Փակեալ - խօսքանի Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Մեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Արդ. Պատուէրեան: Դպիրք երգեցին փոքր ատեանի մէջ, Բայ սովորութեան, Դպրապետի պաշտօնը կը վարէր լուսարարապես Տ. Հայրիկ Արքեպոս.:

● Դէ. 18 Մարտ. — Սկիզբ կարգաց Մեծի պահոց: Առաւտուն Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Արևագալիի առաջին ժամերգութիւնը, իսկ երեկոյեան՝ իսաղաղական ժամերգութիւն:

● Ուր. 20 Մարտ. — նախատանակը պաշտուեցաւ Մայրավանքի Ս. Թորոս եկեղեցւոյ

մէջ, որ նոյն ատեն Զեռագրատունն է Ա. Ա-
թոռոյու: Հանդիսապետն էր 2եռագրատան
Տհուուը, Գերը, Տ. Նորայր Եղու. Պաղարեան:

● Եր. 21 Մարտ. — Ա. Թէոլորախ օրավարին:
Առաւտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և
Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Թորոս եկե-
ղեցւոյ մէջ: Ժամարարն էր Արք. Տ. Կարապետ
Քնչյ. Անդրէասեան:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ա. Պատրիարք Հօր
Գլխաւորութեամբ, Միարանութիւնը Հրաշա-
փառութիւնը մուտք գործեց Ա. Յարութեան Ցածար,
ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն
ու Հախատօնակը. Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյ
մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբա-
տեղեանց այցելութեան հանդիսաւոր թափօր
Ցածարէն ներս: Թափօրապետն էր Հոգչ. Տ.
Յովէփ Վրդ. Մամուր:

● Կիր. 22 Մարտ. — Արքանան: Գիշերային
և առաւտեան ժամերգութիւնները պաշտու-
եցան և Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա.
Յարութիւն, Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:
Ժամարարն էր Հոգչ. Տ. Վաղարշ Արք. Խաչա-
տուրեան: Ա. Պատարագէն ետք կատարուե-
ցաւ մեծահանդէս թափօր Քրիստոսի Ա. Գերեզ-
մանին և Պատանատեղուոյն շուրջ, Հախագա-
ռութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօր:

● Եր. 28 Մարտ. — Ա. Կիւրդի Երօսաղիմայ
հայրապետի տօնին առթիւ, Ա. Պատարագը մա-
տուցուեցաւ Մայր Ցածարի Աւանդատան Ա.
Կիւրդի սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ.
Տ. Սամուէլ Արք. Աղոյեան:

● Կիր. 29 Մարտ. — Անառակին: Բատ սովորութեան, Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա.
Հրեշտակապետ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Տաթև
Արք. Ղարիպեան: Ա. Պատարագէն ետք կա-
տարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն՝ Երա-
նաշնորհ: Կիւրդի Պատրիարքի Հոգելոյն հա-
մար, երէկուան Ա. Կիւրդի տօնին առթիւ
Հոգչ. Տ. Յովէփ Վրդ. Մամուր խօսեցաւ Հան-
գուցեալի կեանքինու արժանիքներուն մասին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Ք

● Դչ. 3 Մարտ. — Անգլիական Ընդհ. Հիւ-
պատոս Պր. Ա. ձ. Մէթթլընտի մեկնումին ա-
ռիթով, Բրիտանական Ընդհ. Հիւպատոսարանի
մէջ սարքուած ընդունելութեան ներկայ եղան
Լուսարարապետ Գերը. Տ. Հայրիկ Արքեպոս.
Ալանեան, Աւագ Թարգման Հոգչ. Տ. Գէորգ
Վրդ. Նազարեան և Կալուածոց Քարտուղար
Տիար Կարպիս Հինդլեան:

● Դչ. 4 Մարտ. — Լիբանանի նախկին
Ընդհ. Հիւպատոս Պր. Ֆէրիտ Սթէֆանի մեկ-
նումին և նոր Ընդհ. Հիւպատոս Պր. Թէվֆիք
Եաթիւլյի ժամանումին առիթներով, Լիբա-
նանեան Ընդհ. Հիւպատոսարանի մէջ տրուած
ընդունելութեան ներկայ եղան Լուսարարա-
պետ Գերը. Տ. Հայրիկ Արքեպոս., Հոգչ. Տ.
Գէորգ Վրդ. և Տիար Կարպիս Հինդլեան:

● Բչ. 9 Մարտ. — Միջին Արեւելքի Ամե-
րիկեան Բարեկամոց նախագահ Տիգր. Ա. Քարլ-
թոնի և իր տիկնոջ Երսուազէմ այցելութեան
առթիւ, Ամպասատօր պանդոկի մէջ տրուած
ընդունելութեան ներկայ եղան Լուսարարա-
պետ Գերը. Տ. Հայրիկ Արքեպոս., Հոգչ. Տ.
Գէորգ Վրդ. և Տիար Կարպիս Հինդլեան:

● Ել. 12 Մարտ. — Կէսօրէ առաջ ժամը
11ին, նորոգ Հանգուցեալ Յունաստանի Փոլ Ա.
Թագաւորի թաղման առթիւով, Ա. Յարութիւն
Ցածարին մէջ կատարուած Հոգեհանգստուեան
պաշտամունքին ներկայ եղան Լուսարարապետ
Գերը. Տ. Հայրիկ Արքեպոս., Հոգչ. Տ. Գէորգ
Վրդ. և Տիար Կ. Հինդլեան, որոնք ապա, ի
շարս այլ յարանուանութեանց կրօնապետնե-
րուն, իրենց ցաւակցութիւնները յայտնեցին
Ցունաստանը Ընդհ. Հիւպատոսին և Ցունաց
Պատրիարքական Գերը. Փոխանորդին:

● Ուր. 20 Մարտ. — Կէսօրէ ետք, Համ-
բարձման լեռան նորակառոյց Խնձերքօնթի-
նէնթալ պանդոկի բացման հանդիսութեան
ներկայ գոտուեցան Լուսարարապետ Գերը. Տ.
Հայրիկ Արքեպոս., Հոգչ. Տ. Գէորգ Վրդ. և
Տիար Կարպիս Հինդլեան:

● Դչ. 31 Մարտ. — Եւրոպացւոց Ա. Զատկի
տօնին առթիւով, Կէսօրէ առաջ, Լուսարարա-
պետ Գերը. Տ. Հայրիկ Արքեպոս.ի Գլխաւորու-
թեամբ, Միարանութիւնը չնորհաւորական այ-
ցելութեան գնաց Ֆրանչեսկեանց Գերը. Կիւ-
րդուին, և Լատինաց Ամեն. Ա. Պատրիարքին
Ապա, Լուսարարապետ Սրբազնը, ընկերակ-
ցութեամբ Տիար Կարպիս Հինդլեանի, այցելեց
Անգլիքան Գերը. Արքեպոս.ին և Արք. Անգլի-
քան Եպո.ին Խոկ Հոգչ. Տ. Յակոբ Վրդ., ըն-
կերակցութեամբ Հոգչ. Հայրերու, այցելեց
Յոյն - Կաթոլիկներու Եպո.ին, Հայ - Կաթոլիկ-
ներու և Մարտիթ համայնքի Մեծաւորներուն
և Լուսերականներու ու Արք - Լուսերական-
ներու Երեցներուն:



ԶԵԿՈՅՑ

ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

1964 — 65 Տարեգանի Համալսարանական կրթաթոշակներ պիտի յատկացնէ հայ ուսանողներու՝ 1964-65 տարեշրջանին համար:

1. — ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԸ որոշ թիւով համալսարանական կրթաթոշակներ պիտի յատկացնէ հայ ուսանողներու՝ 1964-65 տարեշրջանին համար:

2. — Կրթաթոշակներու յատկացումը պիտի կատարուի ընտրութեամբ, հայկական ժագում ունեցող ուսանողներու — ինչ ալ ըլլայ իրենց հպատակութիւնը — որոնք զուրկ են անհրաժեշտ նիւթական միջոցներէ՝ բարձրագոյն ուսման հետևելու համար, իրենց ընակալայրին և կամ ուրիշ երկրի մը կրթական հաստատութիւններու մէջ: Հիմնարկութիւնը սկզբունքով չի փափաքիր հավանաւորել ուսանողներ՝ որոնք իրենց բարձրագոյն ուսման կուզեն հետևել հեռաւոր համալսարաններու մէջ: Եատ բացառիկ պարագաներու տակ է միայն որ կրթաթոշակներ կրնան յատկացուիլ այս վերջիններուն՝ երբ նախընտրուած մասնագիտութեան կարելի չէ հետևել տեղական համալսարաններուն մէջ:

3. — Թեկնածուները դարտին լրացուցած ըլլալ համալսարան մուտքի անհրաժեշտ բոլոր պայմանները: Պէյրութի Ամերիկեան համալսարանի պարագային թեկնածուները ընդունուած պէտք է ըլլան «Սօֆօմօր» կարգը, իսկ Պէյրութի Սէն Ժակէֆ համալսարանի պարագային անցուցած Բ. կարգի «Պաքալուրիայի քննութիւնները:

4. — Ընտրութիւնները պիտի կատարուին այն թեկնածուներէն միայն որոնք կը դասուին իրենց դասարանի բարձրագոյն քառորդին մէջ և որոնց ընդհանուր միջինը նուազագոյն 75%, է. Ընտրական Յանձնախումբը առանցմէ կ'ընտրէ իր դասութեամբ արժանաւորագոյն նկատուած թեկնածուները միայն:

5. — Թեկնածուները իրենց ձեռագիր դիմումնագիրը պէտք է ներկայացուցած ըլլան տարի նշանակուած հասցէններէն մէկուն, — պարագային համաձայն — ամենէն ուշ միջնէն 31 Մայիս, 1964: Ի պատասխան, թեկնածուները պիտի ստանան հարցարաններ՝ որոնք հնգրատէն լեցուելէ ետք, պահանջուած վաստավուղթերուն հետ պէտք է վերադարձուին Հիմնարկութեան ներկայացուցիչ մարմիններուն և կամ Հիմնարկութեան իշխանի կեդրունին, ամենէն ուշ միջնէն 20 Յունիս, 1964: (Հարաւային Ամերիկայի երկիրներուն համար այս թուականները պիտի ըլլան յաջորդաբար 15 Դեկտ. 1964 և 31 Յունիսար, 1965):

6. — Հիմնարկութիւնը որոշ թիւով կրթաթոշակներու համար նկատի պիտի ունենայ նաև դիմումներ թեկնածուներէն որոնք արդէն տիրացած ըլլալով համալսարանական վկայականի մը, կը փափաքին կատարելագործել իրենց ուսումը իրենց ընակալայրին մէջ և կամ արտասահման: Դիմումները պէտք է կատարուին գարձեալ վերոյիշեալ ձևով և նկատի առնուին պայմանաժամերը:

7. — Կատարուած բոլոր դիմումները ի վերջոյ պիտի կեդրունանան իշխան՝ ուշ Հիմնարկութեան ընտրական Յանձնախումբը իր վերջնական որոշումները պիտի այս Օգոստոսի մէջ: Յանձնախումբին որոշումները պիտի հազարդուին թեկնածուներուն ուղղակի իշխանի կեդրունէն:

8. — Դիմումները պէտք է ուղարկուին հետևեալ հասցէններուն:

**Ա. — Էլիման բնակող բեկնածուներուն համար
Educational Committee of the Calouste Gulbenkian Foundation in Lebanon,
Stephen Building, Riad Solh Street, Beirut, Lebanon.**

**Բ. — Առլիք բնակող բեկնածուներուն համար
Mr. K. Nersoyan, P. O. Box 757, Aleppo, Syria.**

**Գ. — Թուրքիա բնակող բեկնածուներուն համար
Scholarships Committee of the Calouste Gulbenkian Foundation,
c/o Mr. J. J. Abravanel, Portuguese Consul, Beyoglu, Istanbul, Turkey.**

Դ. — Ֆրանս բնակող բեկնածուներուն համար

Comité des Boursiers Arméniens de la Fondation Calouste Gulbenkian,
51, Avenue d'Iéna, Paris XVI^e, France.

Ե. — Անգլիա բնակող բեկնածուներուն համար

The Secretary, Calouste Gulbenkian Foundation, U. K. & Commonwealth Branch,
98, Portland Place, London W. 1, England.

Զ. — Իրաք բնակող բեկնածուներուն համար

Dr. V. Alexanderian,

The president of the Diocesan Council,
Prelacy of the Armenian Church, Bab El - Shargi — near Younis Sebawi Square,
(formerly Tayaran Square), Baghdad, Iraq.

Է. — Գրագիլիա բնակող բեկնածուներուն համար

Mr. Yervant Kechichian, Caixa Postal No. 18107, Aeroporto, São Paulo, Brazil.


Զ. — Վերոյիշեալներէն տարբեր երկիրներ բնակող թեկնածուներ, ինչ աւ ըլլայ իրենց հպատակութենք, պէտք է դիմեն ուղղակի Հիմնարկութեան կեզրոնին, հետեւալ հասցեալ:

Calouste Gulbenkian Foundation,
Department of Armenian Affairs,
Scholarship Selection Committee,
Avenida de Berna, 45-A,
Lisboa — 1 / Portugal

10. — Նախագէս Գոյսատուներէան հիման վրայ կրթաթոշակ ստացողներ, ինչպէս նաև նախորդ երկու տարիներու ընթացքին Հիմնարկութենէն կրթաթոշակ ստացող ուսանողներ՝ որոնք կը փափաքին վերանորոգել իրենց հասարուած յատկացումը 1964-65 տարեշրջանի համար, պարտին իրենց դիմումները յղել ուղղակի Հիմնարկութեան կեզրոնին, ստանալու համար հարկ եղած հարցարանները՝ որոնք պէտք է լեցուին և վերադարձուին Լիզառն ամենն աւշ մինչև 10 Ցուլիս, 1964:

ԳՈԼՈՒՄԾ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Արդարական, 1 Մարտ 1964



تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمقرر المسؤول - صاحب النافذة رئيس الأساقفة هايكازون أبراهاميان
العدد 4 تطبع في مطبعة دير الارمن - القدس نيان ١٩٦٤

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem, Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archbishop Haigazoun Abrahamian, Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

«ՍԻՐԱ» ԽՄԲԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՍԱՅԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ,
ՀՐԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐԸ

Աւեալ Արծուեբոյնը - Նոր Ձեյքուն եւ Հայենական Տպաւորութիւններ - Մաշտաց Աւագ Քննչ. Առկերիչեան (նուիրատու), Պէյրութ, 1963, էջ 298,

Գրչափունց (Գրական, Պատմական և Կհնուագրական) - Յարութիւն Ս. Նաշալեան (նուիրատու), Պէյրութ, 1963, էջ 234:

Անապատի Խորեկն - Արմէն Տատուր (նուիրատու), Գահիրէ, 1963, էջ 234; [111] Կը Սիրեմ Աւշարհը (Պատմուածքներ) - Արմէն Տատուր (նուրա.), Գահիրէ, 1948, էջ 3իւսական - Ալպում Հայ Գեղարուեստասիրաց Միութիւն: 35ամեակ (1920-1955),

Նուէր Արմէն Տատուրէն: Գահիրէ, 1955, էջ 79:

Գործնական Նոր Քերականութիւն Արդի Հայերէն Լեզուի - Սարգիս Պալեան (նուիրատու), Միջին Ա. Դասընթացք (Նախակրթարաններու Ե. և Զ. Կարգնորու համար): Պէյրութ, 1963, էջ 142:

Նոյնին Միջին Բ. Դասընթացքը (Նախակրթարաններու Ե. և Զ. Կարգնորու համար): Պէյրութ, 1963, էջ 224; [էջ 549]

Տանդ Բժիշկը - Հաւաքեց Մարի Կիրակոսեան: Նուէր Բ. Ժամկոչեանէ: Պէյրութ, 1963, Սայար - Նովա (Բառատաղեր): Երևան, Հայպետհրատ, 1963:
Պայքարը Հ. Յ. Դասնակցութեան Դեմ - Մինսու Թէօլէօւեան: Նուէր Հ. Յ. Դ. Գրասենեակէն: Պոստըն, 1962, էջ 93:

Նոյնին Անգլերէնը, էջ 51:

Կիւրեղ եպս. Զօհրապեան կը նուիրէ իր պատրաստած նարականի Առաջին, Երկրորդ և Երրորդ Տեսրութիւն: Վենետիկ, Ս. Ղազար, 1957 և 1960, էջք 130, 226 և 260. և Երրորդ Տեսրութիւն: Վենետիկ, Ս. Ղազար, 1957 և 1960, էջք 130, 226 և 260. Համբարձու Ասոււածաւունչ Մատեանի Հին եւ Նոր Կամարանց - Արդի Ա. Խարհմանական Վերաբերեց Վերը. Վահան Գ. Մահակեան: Պէյրութ, 1963, էջ 1279:
Հաղբատ - Ճարտարապետական Կառուցվածքները և Վիճական Արձանագրությունները: Կարու Պատմական Դասընթարյան: Նուէր Հ. Ս. Ս. Գ. Ա. Հրատարակչութենէն: Երեւան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1963, էջ 292:

Քրիսոսի Ունախնացումը - Սարգիս Յ. Գասարձեան (նուրա.): Պէյրութ, 1950, էջ 284:
Հազեւոր Խոկումներ - Տիկին Ռոզա Սահեկան (նուիրատու): Պէյրութ, 1956, էջ 200:
Կեանի Ուղիներով (Դէպքեր, Դէմքեր, Ապրումներ), Գ. Հատոր - Միմոն Վրացեան (նուիրատու): Պէյրութ, 1963, էջ 278:

Սայար - Նովա (Դիտական Աշխատավայրանների Ժողովածու): Նուէր Ա. Օ. Ք. Ս. Էն:
Երեւան, Հայկական ՍՍՌ Մինիստրների Ս. Բարձր. և Միջն. Մասնագիտական Կրթության Կոմիտե, 1963, էջ 231:

Պամուածքներ եւ Հեմիարներ - Համաստեղ: Հրատարակութիւն և Նուէր Արամեան Սանուց Միութեան (Մատենաշար թիւ 7): Խոթանպուլ, 1963, էջ 360; [էջ 260]

Հատինիր - Սիլվա Կազմարիկեան: Հրատ. և Նուէր «Չարթօնք»: Պէյրութ, 1963:
Սարգիս Աշեան կը նուիրէ իր գործերէն հետեւալները -

ա) Հանդիպումը - Միխայիլ Նոյիմի: Անգլերէնէ թարգմանեց Ս. Աշեան, Մա-

տենաշար Հանձարեղ Գրողներ թիւ 1: Պէյրութ, 1959, էջ 76:

բ) Ցայքամար (Բերթուածներ): Անթիլիսս, Տպ. Կաթ. Կիլիկիոյ, 1958, էջ 51:
գ) Ցուեաբաճակ: Պէյրութ, 1958, էջ 48:

դ) CLASSICAL ARMENIAN SHORT STORIES - Translated by Sarkis Ashjian.

Beirut, Aramatz Publishing House, 1959, pp. 169.

Տարեկան Տեղեկագիր - 1958 էն 1962 Տարիներու, Պէյրութի Հայ Կոյրերու և Համբե-

րու Հաստատութեան:

Օրացոյց 1964 ի - Ս. Փրկիչ Հիւանդանոցի Հայոց, Պուհու Նուէր Պոլսոյ Պատրիար-

քացոյց 1964 ի - Երուսաղէմի Ս. Յակոբեանց Տպարանի: էջ 185; [Քարանէն:

Ազրայի Հայերը - Դերենիկ Եպիսկոպոս (Նուիրատու)։ Պէյրութ, 1963, էջ 98։ [47] Գայլի Աւետարան (Առակներ) - 1961-1963։ Գայլ Վահան (Նուրտ.)։ Պէյրութ, 1963, էջ Գաղուրահայեր ... (Իրականացնենք Մեր Համազգային Կեդրունական Միացեալ Ճակատ)։

- Անդրէաս Գարամանեան (Նուիրատու)։ Պ. Այրէս, 1963, էջ 14։

Հիմնական ձևարտութիւններ - Թարգմանաբար պատրաստեց Պ. Պ. Աճէմեան (Նուիրատու)։ Պէյրութ, 1963, էջ 55։

Նոյնին Քննութեան Հարցումները, էջ 15։

Արձական Մարդկային Զգացմանց - Ռատաւոր և Արձակ Քերթուածներ։ Սամուէլ Ա. Աւագեան։ Նուէր Պ. Պ. Աճէմեանէ։ Պէյրութ, 1963, էջ 173։

Արձական - Հրատարակութիւն կեսարիոյ Աղք. Ընկերութեան (Հիմնադրութեան 35 ամեակին առթիւ)։ Պէյրութ, Նուէր կեսարիոյ Աղք. Ընկերութեան Վարչութեան կողմէ։ 1963, էջ 375։

Օրացոյ եւ Գուշով Օդոց - 1964։ Վենետիկ, Միիթարեան Տպարան։

Բռունց եւ Ոգի (Հայ Կռփամարտիկի մը Յուշերը), Ա. Մառուկեանի Յառաջարանով - Ցակոր Թամալակնան (Նուիրատու)։ Պէյրութ, 1964, էջ 150։

Սայեար - Նովա Երգարան - 8րդ Տպագրութիւն։ Հրատ. և Նուէր Ճանօ Վաճառատան, Հալէպ, 1960-61, էջ 172։ [ԱՕԲՍԷՆ]

Հայ Երգահաններ - (38 Հայ Երգահաններու նկարներ)։ Երեան, Հայպետհրատ. Նուէր Մրգեղութիւններ Ս. Պատրապի Հայաստանեաց Առաք. Եկեղեցւոյ - Գրի առաւ ու դաշնաւորեց Կոմիտաս Վարդապետ։ Երկսեռ խումբի վերածեց Վ. Մարգսեան (Նուիրատու)։ Լոյս տեսած է Մարտէլի Մայր Եկեղեցւոյ երկսեռ երգեցիկ դասուն կողմէ։ 1963 ին։ էջ 28։ [էջ 168.]

Քաղաք (Դիւցազներգութիւն մը) (Հատոր Ա.) - Վ. Օշական (Նուրտ.)։ Պէյրութ, 1963, Կաղանցէններ, Մադրանքներ եւ Յորդուններ Նոր Տարուան Առքիւ - Գէորգ Գանարեան (Նուիրատու)։ Ա. Տարի, 1962, էջ 39։ Գ. Տարի, 1964, էջ 95։ Տպ. Պէյրութ։

Դրամանատուրիւնը Կիլիկեան Հայաստանի Մէջ - Բ. Զարին Պառւկեան (Նուիրատու)։ Վիեննա, արտատպուած Հանդէս Ամսուեայի 1963 ի 4-6 համարէն։ (էջ 247-264)։

Կիլիկեան Հայաստանի Դրամները - Զարին Պ. Պառւկեան։ Նուէր ՀՀանդէս Ամսուրեայէն։ Վիեննա, Միիթարեան Տպարան, 1963, էջ 496 և Խլ։

Գարնան Մալիկներ - Պատկերազարդ հաւաքածոյ մանկական արտասանութիւններու։ Հրատ. Պարակէօգեան Որբանոցի, Մանկական Մատենաշար Թիւ 4։ Նուէր ըստ գերնոյն։ Խթանպոււ, 1962, էջ 31։

Վայրի Կարապներ (Հէքեաթ) - Հանս Քրիստիան Անտէրսէն։ Նուէր Հ. Ղազարեանէ։ Խթանպոււ, 1963, էջ 31։ (Նոյնին Մատենաշար Թիւ 5)։

Կիրակօնօթեայ Դպրոցի Դասեր - Ա. Գիրք. Մանկապարտէզի բաժնի համար (ի պէտութացաց)։ Պատրաստեց Նուզար Սրկ. Պէրպէրեան (Նուրտ.)։ Պէյրութ, 1963, էջ 57։

A HISTORY OF THE ARMENIAN CHURCH - With 35 Stories. By Hagop Nersoyan. Presented by the Diocese of the Armenian Church of North America. New York, Council for Religious Education, 1963, pp. 287.

MAMOUR RESEARCH INSTITUTE - Report on the First Five Years. 1st Jan. 1959 to 31st Dec. 1963. Jerusalem, 1964.

THE ARMENIANS IN THE BYZANTINE EMPIRE - P. Charanis, Ph. D. Presented by Calouste Gulbenkian Foundation. Lisboa, Libraria Bertrand, 1963, pp. 63.

HIGHLIGHTS OF ARMENIAN HISTORY - James G. Mandalian. Boston, 1938, pp. 116.

THE RUPENIDES, HETHUMIDES AND LUSIGNANS - The Structure of the Armeno-Cilician Dynasties. Count W. H. Rudt - Collenberg. Presented by the Calouste Gulbenkian Foundation. Paris, Librairie C. Klincksieck, 1963, pp. 89. [1961, pp. 121.]

THE ANCIENT CHURCH OF OLD JERUSALEM - Elinor A. Moore (donor). Beirut,

CALENDAR OF CHRISTMAS RELIGIOUS CEREMONIES In Bethlehem, For the period Dec. 24, 1963 — January 19, 1964. Muhafaza of Jerusalem.